





## ՑԱԽԱԼԻ ԵՐԵՒՈՅԹՆԵՐ

Իբրեւ Հայ, մեր արժանապատութիւնը վիրաւորուած և զայրոյթ զզացինք, կարդարով Վառնային եւ Ռուսանուքին եկած նամակներն լրագրաց մէջ՝ Հայ զաղթականաց ոմսոց անվայել և անիրաւ վարմոնքի մասին, ընդդեմ օսմարազգի բարերարութիւներու։ Այս վերջնոց համար, ինչպէս և բուն նրաւիրաւուաց համար, Ծաղիկի վերջին թուով երբ կ'ըսէինք թէ «ո՞չ միայն նուերընկալներու, այլ և ազգովին շնորհակարութեան և երախտազիսութեան արժանի են», բնաւ մեր մոռքին չինք անցուներ թէ կրնան գտնուիլ Հայեր, մանաւանց նուերընկալներէն կամ բարերարեաններէն, որոնք ապերախտ և անվայել վարմոնք ունենան իբրեւ բարերարներու։ Նրաւմամբ, բայց ահա զայդ ալ կը բանք: Վառնայի մ.շ., Օր. Թրագէր՝ պատուէր ընդունելով Անզիսին թէ Հնդկաստանի սովորն պատճառաւ պէտք է չափառը Պուլկարիոյ Հայ զաղթականաց արուած նարասն, կը հարկազրուի օրական 50 օլոս միսի նպասար 25ի և խաներու մ.շ բնակող պանդուխաններուն արուած օրական մէկ օխոս հացն կէս օխոսի իշեցնել։ Պանդուխաններէն ունանք կ'աղաչին Օրիորդը որ հացի վըրայ զեղչ չընէ, որովհետեւ 24 ժամու մ.շ կէս օխոս հացով չեն կշտանար և դրամ ալ չունին որ մեացածն իբրեւ զնեն։ ուստի կը խնդրեն որ օրական մէկ օխոս շարունակէ տալ՝ մինչեւ որ իբրեւ զործ զանեն։ Բայց ահա՛ ուրիշներ, չը կրնալով զիմանցրել անկրթութեան և ապերախտութեան զրդումին, զրով բապանակիրներ կ'ընեն Օրիորդին, անոր պատուհանին բարեկը կը նետեն, կրի կը նանեն, կը ձերբակալուին, և իբրեւնց ունանք ալ չարաշար ձեծուելով՝ հիւանդ կը պատկին, մին ալ մահամերձ վիճակի մ.շ., Բարեսիրտ օրիորդը կ'այցելէ բանտարկերց, եւ հոն ալ կը նպաստէ անոնց։ Բանտարկերց կողմանէ հեռագրաւ զիմում կ'ըլլայ Սոֆիայի կելլունական կառավարութեան, և խանաւ քննութիւն բանալու հրաման կուզայ։ Հայ անուկանարար Օրիորդին ինքը կը վճարէ հեռազրին զրամն ալ, զիւրացնելու համար իբրեւ դէմ մեզանչողներուն արձակումը։

Միեւնոյն ատեն նոյն անսամութիւնները տեղի կ'ունենան անդին Ռուսանուզի մ.շ՝ որիշ բարեսիրտ և անձնուէր աղջկան մը, Օր. Լոնկի, դէմ։ Նազատ ընդունող 100-150 զաղթականք, մէկ բանի ծայրաւյլներէ թելարեալ, Օրիորդին կը դիմեն և ան-

պատշաճ ձեռվ մը կը յայտնեն թէ իբրեւ բաշխուած նապասներ անբաւական են։ Անզրուհին նախ կը փորձէ բաղցրութեամբ համոզել զանոնք ու իբրեւ տեղը դարձնել։ Գաւառապետին սպառնալիքն և անզիսկան գեր-հիւսպատոսին յորդորմերը պէտք կ'ըլլան՝ համախմբումը ցրուելու համար։ Անոնց զիսաւորներէն մին ալ կը ձերբակարուի։ Պատշաճութեան սահմանին մէց զիմում մը եւ խնդիրը մը՝ հասկնալի պիտի ըլլային և ներիկի. բայց ինչ որ կը դատապարտենք մենք ու կ'այսպաննենք, զործուած անկարզութիւններն են և այն յանդզութիւնը որոնք իբրեւնց ունանք անխղճութիւնն ունեցեր են մինչեւ խոկ անվայել խոսքեր ուզգելու։ Օրիորդին։ Այսպիսի տըմարզութեան և անսամութիւնն դէմ ամէն զզայուն Հայ բողոքելով կը բողոքէ, և զո՞ն եմք որ տեղույն լրամբու զաղթականք, ինչպէս կը տեղեկանամբ Քիզանդիշնեն, իբրեւ եւս նոյն արդար ցասումով յեցուեր և հանրազրութեամբ մը շնորհակարութիւն յայտներ են ազնուասիր Օր. Լոնկի՝ իր ճշմարտապէս քրիստոնէական բարեզօրծութեանցն համար։

Պիտի պէտք է որ, թէ՛ ի Վառնա և թէ՛ ի Թուսմուք և այլ ամէն ուրիշ, անկարզութեանց եւ անպատշաճ վարմանց հեղինակներն ոչ թէ անուսումն մարդիկ, այլ գպրոց տեսած երխտասարդներ են։ Այս մեր գպրոցներէն որ թիշ արդիւնք մի սպասէք։ Կարզապահութեան ոզին, Տիսիլիշին ըստած բանը, բացարձակապէս կը պակսի նաև բարեկրթութեան վարժութիւնը։ Տիրայոց կեանքին վրայ ցվերջ ներզործող այս երկու էական յատկութիւններն ամենէն աւելի անսես առնուած բաններն են մեր կրթիչներէն և կրթական վարչութիւններէն, որոնք գպրոցին միակ նպատակը կը համարին ուսումնը, զիսութիւնը, խոկ բուն զատափակութիւնը, բարեկրթութիւնը, կարգապահութեան ոզին բնաւ իբրեւ ուշը չեն զրաւեր. շատ շատ կ'աշխատին որ ձայն չելլէ, խնդիր չելլէ գպրոցին մ.շ եւ շուրջը, և իբրեւ կարենան իբրեւ զիրքը պահպանել։ Բայց աղայը անկիրթ եւ անկարզ կը մեծնան եղեր, այդ իբրեւ հոզը չէ, կը բաւէ որ ի ներկայութեան Տեսչին՝ կարզապահութեան և անմեղութեան զիմակ մ'առնեն և անոր անսամութեան մնունց տան։ Տեսուչը, ասպարիզին անպատրաս Տեսուչը բնականաբար, երեւոյթէն խաբուելով՝ ամէն բան կարգին կը կարծէ, ուրախ կ'ըլլայ որ մէծ յաշութիւններմբ կը կատարէ պաշտօնը և հանզիստ սրտով իր բունը կը բնանայ։ Տարիները կ'անցնին այսպէս, մերունդներ դուրս կ'իշնեն զպրոցին սեմէն, կեսմերի

մէջ կը մտնեն և հոն ի հանդէս կը բերեն փողոցային կրթութեան տպաւորութիւնները միայն Թարոցական կեանքը բնաւ երբէք չէ ներգործած իրենց վրայ։ Անշնորհքութիւններ բերած էին իրենց հետ դպրոց, և զայն կատարելազործած են դպրոցին մէջ՝ զէշ գէշ բաներ իրարժէ սովորելով։ Այս տեսակ դպրոցներ ի՞նչ արդիւնք կրնային տալ, եթէ ո՛չ երիտասարդներ որոնք ահաւասիկ նոյն խակ իրենց բարերարներու դէմ մեղանչելու, անոնց հանդէս անսպաշաճ վարմունք ունենալու, նոյն խակ անվայել խօսքեր ընելու չեն խղճար։

Տանեակ տարիներէ ի վեր այսպէս կ'երթան մեր դպրոցներ և այս վիճակ կը շարունակուի ու կը շարունակուի։ Ժամանակ է որ այլ ևս սկախնք ուշադրութիւն դարձնել բուն դաստիարակութիւն ըսուած գործին։ Մո՛զ քանի մը ուրիշ ներկրութեան վակաս ըլլան, բայց թող մեր տղայք խսկապէս դաստիարակուին։ Աւսումն։ Խորհուրդը, որ մեծ եռանդ ցոյց կուտայ օգտակար հանդիսանալու, ամենէն մեծ գործը կատարած պիտի ըլլայ՝ բարեկրթութեան և կարգապահութեան ոգին մոցնելով մեր վարժարանաց մէջ, Աւսումը երկրորդական կարեւորութիւն միայն ունի։ Արդէն, երբ կարգապահութեան ոգին կը պակսի դպրոցին մէջ, դասերն ալ միշտ ապարդիսն կ'անցնին։ ասիկայ փորձուած բան է։ Բայց Աւսումն։ Խորհուրդն ինչպէս պիտի կրնայ կատարել զայդ, երբ պիտի հանդպի Թաստիարակներու և նոյն խակ Տեսուներու որոնք իրենք խակ չեն ըմբռնած թէ ինչ է կարգապահութիւնը, շխիրչին ըսուածը։ Այս տեսդ դարձեալ երեւան կու զայ մանկավարժական ծանօթութիւններ կրթական մարմենյն մէջ տարածելու անհրաժեշտ հարկը, որուն վրայ պարտի նաեւ դարձնել Աւսումն։ Խորհուրդն իր լուրջ ուշադրութիւնը։ Աւսումն։ Խորհուրդն գործը պիտի ըլլայ, մէկ կրտմէն այդ կարգի ծանօթութիւններ տարածելու համար հարկ եղած միջոցները ձեռք առնելով և գործադրելով հանդերձ, միւս կողմանէ հոգ տանիլ որ ապիկար Տեսուները հետզհետէ հեռացու ցուելով՝ դպրոցներու խնամքը յանձնուին թիշ չատ կանոնաւոր դպրոց տեսած, մանկավարժական ուսման թիշ շատ հմուտ և միանգամայն բարյալական կորով ունեցող ուսուցիչներու։ Տեսչական պաշտօններու յարմար ուսուցիչներ մենք գիտենք որ կան և Աւսումն։ Խորհուրդն ալ կարող է զանել զանոնք, Մենք պատրաստ ենք ի հարկին անուններ եւս տալ՝ եթէ ուզուի։ Աւրիշ անգամ ըստնք, նորէն կ'ըսենք, մեր դպրոցներ երբէք չեն կրնար բարեկարգուիլ, մինչև որ ձեւնհաս Տեսուչներու խնամուին քի յանձնուին,

Տեսուներ որոնք արտօնուալ րլան իրենք կազմելու վարժարանին ուսուցչական մարմինը և անոր (վարժարանին) ուսումնական և բարյալական ընթացքի մասին պատասխանառու րլան Աւսումն։ Խորհրդոյ,

Անցեալ անգամ խօսեցանք՝ Պոլսոյ մէջ զոհուող վարդապետներն ու եպիսկոպոսները զաւառ զրկելու անհրաժեշտ հարկին վրայ։ Ճաբթուս զաւառներէն եկած տեղեկութիւններ առելի եւս շեշտեցին այդ հարկը։ Այնթապի, Երգնկայի և Սամանի մէջ Բողոքական պատուելիներն ական են Հայոց եկեղեցիներու մէջ քարոզել և Աստուծոյ խօսքը բացատրել ժողովրդեան, Հաւանականաբար նոյն օրինակ քարոզութիւններ տեղի կ'ունենան և ուրիշ տեղեր։ Հիմա կ'արժէ թափանցել Հայ ժողովրդեան հոգուոյն և զիտնալ թէ ինչ կը խորհի Հայ կղերին անսարբերութեան մասին զէպ ի Հայ եկեղեցին և Յողոքական պատուելին փութկոսութեանը մասին՝ հոգիներու փրկութեանը համար։ Երկու թի ալ Քրիստոսի նուիրուած պաշտօնեայններ են։ բայց ահմ մին միմիայն իր հանգիստը, նիւթական շահու ապահովութիւնը նպատակ և պայման կը դնէ իր հոգեւոր կոչման ծառայելու համար, միւսը հոգուոյ կը նուիրուի Ցիրոչը գործին։ Մին բողորդին նիւթականացուցած է Աստուծոյ տաճարին պաշտօնունքը և ժողովրդը կը նկատէ իրեն համա եկած և ոչ ինքը ժողովրդեան համար, իսկ միւսը Առաքեալ կը հանդիսանայ ժողովրդոց մէջ և Աւետարանի ճշմարտութիւններն անոնց մէջ տարածելու, զանոնք հոգեւորապէս միսիթարելու և բարյալապէս արիացներու համար ոչ մէկ տախթ կ'արհամարնէ։ Հիման, ըսէք, Հայ ժողովրդեան միամիտ, տգէտ մասը ձրբ սիրէ, միթին փարի։ Հայ վարդապետին որ իր ուրախութեանց միայն ուրախակից կ'ըլլայ, խակ ցաւոց երբէք ցաւակից, թէ Յողոքական պատուելին որ կուզայ կը համար ժողովրդեան՝ հոգեւոր ափտիանաց ամենէն առելի կարօտ մամանակն և Աւետարանի միխթարութիւնները կը սիրէ անոր վրայ։

Կը կարծենք թէ Կրօնական Ժողովը և մեր շատ մը վարդապետներն ու եպիսկոպոսներ չափազանց պիտի յուզուին, երբ պատահնէր որ Պոլսոյ եկեղեցիներէն մէկուն մէջ՝ Հայ եկեղեցւոյ աշխարհական մէկ զաւակ եղան, Պատուծոյ խօսքը քարոզեր ժողովրդեան։ անմիջապէս շրջարերականներ պիտի ուղարկին առէն կողմ և աշխարհականք պիտի արգիլուէին քարոզ խօսելէ, Աստուծոյ խօսքը բացատրելէ Աստուծոյ տաճարին մէջ, ինչպէս զամբանական խօսին արգիլուած

է անոնց՝ տաճարին մէջ, նախորդ կրօն։ Փողովոյ մը կողմանէ, թէեւ Հայ եկեղեցին՝ մեծ ազատամոռա- թեամբ՝ չընդունիր բնաւ այգալիս արգելը։ Մեր քա- րոզիչ փարզապետը և եպիսկոպոսը այդ արգելը պի- տի զնէին՝ իրենց ասպարիզին մէջ իրրեւ ունդզու- թիւն նկատելով աշխարհականաց այդ գործն։ Բայց ահա, ի զաւառս, աչ թէ Հայ եկեղեցւոյ զաւակլը, այլ Բողոքական պատուելին է որ Հայ եկեղեցւոյ մէջ բարոզի գեր կ'ստանձնէ, և մեր Պոլսասէր եկեղեց- ականիք կը թողտն որ այդ բանը տեղի ունենայ, տակաւ արմատանայ, տովորական դառնայ։ Այս մո- սան՝ որ և է արդարացում մենք չենք հասկնար, ի- րենց առաքելական, իրենց զուտ հոգեւոր կոչումն այ ըլ հասկնար։ Աւարի դարձնալ կը հարցնենք թէ ինչ իրման կ'ստանձնէ որ ինչն երթար և նր օրին կ'սպասն՝ զործքով ա- պացուցանելու համար ժողովրդասիրութիւնը որով կը պարծին միշտ և հանապազ։

## ՇՈՒՇԱՆ ԽԱԹՈՒՆԻՆ ՏՂԱՆ

||.

Ոսկերիչներու դասակարգը (հսկափ), թէայէտ շատ փոխուած ու ինկած իր վազեմի ճախութենէն, իւր եր- բիմի կարգ ու սարքէն, կը պահէ գեռ սատելրն այն բա- րոյական ազգեցութեան որ ընկերական կեամսիք մէջ նը- շանաւոր զիրք մը շահեցուցած էր իրեն։ ոսկերիչն տառա- յարզի էր ամէն աեզ, մարդ եւ աշխարհ ճանչցող կը նը- կասուէր, խորամանկութեան, ճարպիկութեան, լեզուա- նիութեան պէտքն զգալի եղած տաեն իրեն կը զիմուէր։ Ժամանակին վկայեալ զիտաւնն էր, վկայեալ փաստա- բանը։

Ոսկերիչը կ'զգար որ ամենուն աչքն եթէ իւր վրայ սեւեսած էր, իր անձէն առելի իր ոսկերիչ տիտղոսն էր իրեն փայլ տու ողը։ այդ հսկափին շրջանակին մէջ ապ- րելու իրաւունք սաւացած օրէն արբացած էր անկաստիլի տառնձնաշնորհութեանու, վենեսարիի հինորեւայ աղնուա- կաններուն պէս։

Եւ ի՞նչ զժուար որ ամենուն աչքն եթէ իւր վրայ սեւեսած էր, իր անձէն առելի իր ոսկերիչ տիտղոսն էր իրեն փայլ տու ողը։ այդ հսկափին շրջանակին մէջ ապ- րելու տեսակները ճանչնալ, աչքի տեսութեամբ ծանրու- թիւնները կշռել, զին որոշել, ազտամանդն անկիւնաւո- րել, ոսկերի եւ արծաթի խասնուրդ պատրաստել, հրաշա- լի ձեւուկերաներ արտադրել, միուլ բանիւ արհեստին նիւթին աէր զամնալ, ամենք ամենքը բաւական չէին ուղարկի դասակարգին մէջ ընդունուելու համար։ հարկ էր նաև վարպետ բլազ, ուստա կոչուելու համար՝ ուս- տայի բլազ ձիքերով փայլելու էր։

Ուստան խմորուած պէտք էր ըլլալ այն ամէն նուրբ ըմբռնութեաներով որ ի քթթել ական մաքին մէջ կը պատկե- րացնեն յաճախորդգին տրամադրութիւնները, անոր քսա- կին պարարտութեան տատիճանը, խարուելու պատրաս- տականութեանը։ իր փաղաքուշ լեզուովը, միամիտ ու անկիւդ սրախ մը հայելիին պէտ գէմքին ստացած անա- բաստ փայլովը, յանկուցիչ քմթիծալներով ուստան պէտք էր յաջողի իր յաճախորդը ճանկէն չը փախցուներ, ցանց- ի մէջ պիտի առնէր զայն ու անոր քսակը բանալ պիտի տար՝ սրախ զի մէջէն ոսկերի առնու որ ուզէ։ Ու երբ այս մասին իր յաջողութեան համբաւը տարա- ծուէր շուկային գմբէթներուն տակ, միւս արհեստակից- ներն աննախանձ կը ծափանարէին զինքը։ իր հարիւրի ծախածը բլոր գասակարգին մէջ շատ աժման պիտի հա- մարուէր, թէպէտ հօթանասուն խոկ չարմէր։ եւ յաճա- խորդն ուրախութեամբ տունը պիտի առնէր այդ հարիւր- նոց աժմանագին զոհարը։ չէ որ կանափը վկայած էր թէ շատ աժման էր այն։

Այս իրր 2000 Հայ արհեստաւորները համերաշխութեան աններեւակայելի հզօր կապով մը կապուած էին իրարու ։ վատահութեան աստիճանը որ տեսնուած է ոսկերիչներու շուկային մէջ, նմանը չէ ունեցած աշխարհի եւ ոչ մէկ կողմը, եւ ոչ մէկ ժամանակ։ երբ ուստան իր յաճախորդ- ներէն միոյն համար մատանի կամ օղ ճարելու պէտք ու- նենար, բաւական էր իմացունել միջնորդներուն։ հարիւ- րաւոր մատանիներ, օղեր կէս ժամու մէջ կը քերուէին իր խանութը։ ուստան կը քննէր զանոնք, կը պահէր իր քոլ օրեր, շաբաթներ։ ինք գիտէր անոնց անուանական ու իրական զիները, առանց իւրաքանչյուրին տէրերը ճան- չելու, իր գնահատութեան համեմատ կը վաճառէր ա- նոնցմէ որն որ յարմար թուէր յաճախորդին։ եւ, իր շահն հանելէ յետոյ, մեացեալ զրամը կը պահէր՝ սպասելով որ ապրանքին աէրը գայ առնու։ յետոյ այս հարիւրաւոր մատանիներուն, օղերուն տէրերը կուզային ամէն մէկն իր տուածն ամենելու՝ եթէ վաճառուած չէ, եւ ոչ ոք սիսալմամբ կ'իւրացնէր ուրիշին սեփականութիւնը։ մուր- հակ, երաշխաւորութեան բնաւ։ ամէնքն ուստա էին, եւ ոչ մէկուն մարքն կ'անցնէր այդ զործին մէջ խարէւ- թիւն ընել։

Այսպէս ուստան առանց զրամազլիի միծ տուեւուր- ներու մէջ կը մանէր, շուկային բլոր ապրանքը իր արա- մազլութեան ներքեւ էր։ արակայս չունէր այդ մասին։ ու, եթէ պարտգայներն օգնէին իրեն, կրնար հարստա- նալ։

Անկեալներ ալ կը գանուէին իրենց մէջ, բայց զա- սակարգը պարտական էր անոնց եւ անոնց ընտանեաց ապրուատն հոգալ, աշխատելու կարողները միջնորդ կ'ըլ- լային, անկարողներն հանրային մնառուէին օգնութիւն կ'ասանային։

Բայց այսքան տուաւելութիւններ վայելելու համար զեւ ո՛րքան պահանչներու պէտք էր զոհացում տալ, ուստա Սիմմ կոչուի՛լ, այս փուռքը զիւրաւ կրնա՞ր ձեռք անցնիլ, արհեստապեսաց ժողովին մէջ բազմելու համար արմանաւորութեան ուրիշ փորձեր ալ պէտք էին։ ոսկեր- չութեան զասակարգը նկատաւած էր իրեւ ազգին ա-

ռաջնակարգ մարմիններէն մէկը . դպրոցի , եկեղեցիի , հիւանդանոցի , պատրիարքարանի խնդիրներ , հանգանակութեան մասնակցութիւններ , այս կամ այն ազգային պատունէութեան դէմ գանգաններ եւ այլ նմանօրինակ ազգային դէպքեր զբութէ հանուպատզօրեաց խօսակցութեան նիւթ էին ոսկերիչ վարպետներու շօնէ ային մէջ . հոն կը գծուէին , կը մորմիաւորութիւն ազգին փափաքներն ու պէտքերը , ամիրայններն անգում Պատրիարքարանի բազմոցներուն փրայ անհանգիստ կ'սպասէին գիտնալ թէ ոսկերիչ արհեստագետներն ի՞նչ ընթացք պիտի բանեն օրուան յարուցեալ ինչպոյն առջեւ , եւ ամենէն խոնեմները , նախապէս լուր առնելով էմաֆին հակամիտութեանց վրայ , խորհուրդ կուային իրենց բնկերներուն փութալ խոդիրը կարգագրել այն եղանակաւ , ինչպէս որ պիտի ուզէին ոսկերիչները , այսու փրկելու համար իրենց պըտանգուած հեղինակութիւնը . կրնանք ըսել որ կիէ ամիրաներն ազնուութեան հովի ունէին , ոսկերիչ դասակարգն հայկական պուտժուազին էր :

Ուրեմն ուստան ազգին կեանքն ուսումնասիրած ըլլալու էր , անոր պէտքերը պիտի կրնար հասկնալ ու ի հարկին իր զրամը պիտի տար՝ զոհացնելու համար զանոնք . թէ՛ համայն գասակարգին եւ թէ՛ իւր անհատականութեան հաշուոյն պիտի ինամէր որերը , անանկները , աղքանութ զարոցներու ձեռնառութիւն պիտի ընէր , աղքային Հիւանդանոցին ու Որբանոցին մատակարարութեան ու զարգացման պիտի հսկէր ու նպաստէր :

Իրմէ չէր սպասուեր ուսումն ունենալ . արդէն կէս դար առաջ հնանափն առ հասարակ զուրկ էր ուսումնէ . բայց պարաէր ուսումնասէր ըլլալ . վայ անոր որ զարոցներու դէմ խօսէր . արդէն մեր մէջ կոիւները ձեմարանին փակումէն վերջն ու անոր առթիւ սկսան :

Ի՞նչպէս այդ անուսումն մարդիկ այնքան ուսումնասէր էին . պատմիչներու կը թողունք պատճառները փրմառուել . մենք երեւոյթը կը նկարագրենք . սա իրաւ է թէ մեր ոսկերիչ զասակարգն ամենէն առաջ զբաց ուսման կամ բարձր քաղաքակրթութեան կարևորութիւնը , եւ կանուի սիմակելով չը փարանցաւ զործելու :

Մեր ընթերցողք դիւրաւ կրնան երեւակայել թէ այս զասակարգին պատկանուղ անհատները բազմազիմի յատկութիւններով օժտեալ բնորոշ ամբողջութիւն մը կազմած են , ուր աւելի բարիք գտած է ազգը քան ուրիշ ու է հայ ընկերակցութեան մէջ , եւ եթէ կը ցաւինք որ օտարներու հետ մեր յաճախակի շփումները , ասեւական պայմաններու փոփոխութիւը , ժամանակին պահանջներուն ազգեցութիւնը ոսկերիչ զասակարգին զորեղ կազմակերպութիւնը թուլցուցին , մինչեւ իսկ քայլացեցին աստիճան մը , գոնէ այսօրեւայ ոսկերիչներէն շատերու անհատական նկարագիրն զիրենք կը զանազանէ ուշիշ զասակարգերէ եւ ոսկերիչն ու եւ է արհեստի պատկանող լաւագոյն հայուն չափ հայ է :

\* \* \*

Բ.

Շաշամն խաթանը մին է այն ափար մամերէն որ հին ու ընամնի խազաղ կեանքը կը յիշեցնին . եօթանառն ասրին անցուցած , զիս կորով կայ քալուածքին եւ քաղցր զգացու մներու արայցարիչ շեշտը խօսուածքին մէջ . այբր մեռած էր շատ կանուխ , թաղլով իրեն վեց զաւակ եւ օրապահիկ հայթայթելու հազիւ բաւական ապրուստ մը . այն ատեն ոյս նոր այրին Հանըմ Շուշան կը կոչուէր . համալիրկի կին մը , որ գեղեցիկէ աւելի կ'արժէ . նայուածքին մէջ ընութեան պարզ բանասանեղծութիւնը կը ճառագայթէր . անպատճամ տիրութիւն ամռան կարսաւան եւ անսահման զրուով ափար այն վեց փաքրիկ որբերն համար որոց միանգամայն հայրա թիւն ընել կ'ստիպէր իւր զմբազզութիւնը . Մենոնզը այնքան մեծ անդ մը կը զրուէր իր յիշովութեան մէջ , անոր սէրն այնքան արմատ բանած էր սրան մէջ , որ չը խորհնեցաւ երգեք վերաբին տմուանանալ , եւ , հակառակ իր վեց հատիկներուն , իրեն երկնցած ձեռքերուն ամէնքն ալ մերժեց . ամռուինը զինք իր կինն ընելու յաջողած էր նախ , եւ , երկուքին մէջ սէրն ունակութիւն զանալէ յեսոյ , կրցած էր նաեւ մայր ընել զինքը :

Ասկէ իւր յիսուն ասրի առաջ բալոքական իւմորը կը մանէր ազգին մէջ , եւ եթէ շատեր Բողոքական չին ըլլար , այն ատենի երիտասարդութեան պատկանազներէն կը զամուէին որ մողովաբաններու չուրչը կը գեղերէին երեմն , քարտովիչ պատուելիներուն հետ կը խօսակցէին եւ բազոքականութիւն ընդգրկող ընտանեաց շրջանակներուն մէջ կ'երեւային : Եթէ գուա կրօնական խնդիրները մէկի ամսնաք , իր պարտինք խոսափանիլ թէ Բողոքական ընկերականութիւնը մտաւոր ու բարոյական զարգացման խթան մը , լու օրինուկ մ'եղաւ մեզ . Բողոքականը սուա չը խօսիր , Բողոքականը չը հայնոյեր . այսպէս ճանչցուած էին անոնք . անոնց մէջ սէրն ու ամռանութիւնը , ընտանի կեանքին զուարիթութիւններն ու երջանկութիւնը , խորհուզի մտերիմ գաղանիքի մը զրուչը կը կրէին : Հանըմ Շուշանի ամռան խելքով ու զատուածքաւ բաւական պաղապարներ սատացեր էր անոնցմէ եւ իր մարդինի եկեղեցին հոգւով սիրած ու անոր փարած առեն , Բողոքական ընկերութեան լաւ կողմերէն շատ բան օրինակած էր . այր ու կին մէկզմէկ հոտուակ սիրած էին , ամռնուն աչքէն հետու , աղաւանիներու նման իրարու ականջին միայն մնջելով : Հանըմ Շուշան իր էրկան մտքին ու սրան վրայ կազմակրտուած էր . իր զաւակները խոամելու կիրակէն պիտի հասկցուէր թէ ի՞նչ կ'արժէ ինքը՝ նաեւ իրը մայր :

Կարելի չէ՞ երեւակայել թէ որքա՞ն զժուարութեանց կ'ենթարկուի կին մը , որ առանձին վեց մանուկներու բոլոր պէտքերն հոգալու եւ ասն կարգն ու մաքրաթիւնը պահպաններու հարկազրուած է . Հանըմ Շուշան չընկրկեցաւ սոկայն այդ զժուարութեանց առջեւ . իր բնական խելքէն առաջնորդուելով՝ իր ամռանին արւած խրսիներէն օգուա քաղել ուսչեց . նախ սկսաւ չարաչար աշխատաիլ , զիշերը ցերեկին միացուց . յեսոյ , առ սակաւ , քանի զաւակները մեծնալ սկսան , յանձնարա-

թեց իրենց որ ամէն մէկը կրցածին չափ իր զործը տևանէ եւ մօրմէն կամ ուրիշէ մը օգնութիւն չսպասէ երկու աղջիկները դիւրաւ կը համակիրութիւն իրեն առկայն մանչերը՝ չորս հատ մանչ, ի՞նչպէս ճամրու բերելու էր զոնոնք. Հանըմ Շուշան ճարրը գտաւ եւ չուտով, առաջին օրէն, անկողինները չակելու տաեն, ամէն մէկն իր անկողինի քով կը տանէր, եւ անուշ անուշ խօսակցելով միտօնի կ'սկսէր շակրանել. աշխատութեան միջոցին կարեւոր պատճառ մը դանելով կը հեռանար քովէն եւ կը թողուր որ փոքրիկն ստանձին ի զորի ի հանչ այն ծառայութիւնը. Այսպէս սեղանն անոնց պատրաստել կուտար, մէկուն կը յանձնարարէր սենհակ մ'աւլել, միւսին՝ կերպակուրին եփելուն հսկել, ուրիշի մը պարտիզին ու հաւերուն խնամք տանիլ, ու այսպէս, մանչ ու աղջիկ տամէնքն ալ մէկ մէկ պիտանի քործ ի զլուխ կը հանէին. ինքը Հանըմ Շուշան ծանր զբաղումները միայն ստանձնած էր, բայց շատ տեղի քիչ կը յոգնէր քան այն բաղմաթիւ մայրերն որ իրենց զաւակաց քմահաճոյքը գոհացուներու համար օրն ի բուն աշխատելով հողիէ կ'ելլին:

Հանըմ Շուշան իր զաւակներուն վրայ, անմտարի, հեղինակութիւն մ'ունէր անսահման. իր հրամաններն անմերժելի էին. խօսքերը պատգամի պէս կ'ընդունուելին անոնցմէ, եւ այս ոյժը գտած էր զաղանիք մը զանելու պէս. Կամացուկ կը խօսէր անոնց հետ, ամէն մէկը զատ զատ իր մաերիմներն էին, իր սրտի ցաւերուն միմիթուրիչները. բնաւ չէր բարկամար անոնց, բնաւ չէր հայնոյեր, բայց իր յանձնարարութեանց, իր հրամաններուն մէջ անողոքելի կամք մը կը դնէր, մեղուանուշ լեզուի մը, խանդակաթ սրտի մը սնուուն գորովոյն միացած կամք. եւ աղայք կը հպատակէին իրեն՝ վախնալով որ Տուտաւն կը վշաանայ:

Այս Հանըմ Շուշան իր ամուսինին մեռնելին յետոյ իրաւունէ խաթուն մ'եղաւ, եւ, թէպէս զեռ երիտասարդ, ամէնքը զինքը Շուշան Խաթուն կոչել սկսան. Հայ տանտիկնոց հինորեայ ախաղոսը, զոր Շուշան հաճութեամբ փոխանակեց հանըմին հետ. չէ՞ որ էրիկը մեռած էր. որո՞ւ համար կոչուէր հանըմ:

Ա. Ա. ՍՈՒՐԵՆԵԱՆ

(Մնացեալ յաջորդութեան)

### ԴՐՈՅՑԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ

Ճաւալի է որ՝ ո՛չ միայն տան ու գպրոցին միջիւ միութեան զիծ մը գոյութիւն չունի, ո՛չ միայն նուիրապետական առնչութիւն մը չի կայ մեր զանազան կարգի կրթական հաստատութեանց մէջաւեղ. այլ եւ կրթական մի եւ նոյն յարկին, մի եւ նոյն շէնքին տակ իսկ կը պակասի հստամիորնուրդ գործակցութիւն պաշտօնակիցներու միջեւ:

Դաստիարակներ կամ ուսուցիչներ կրնան յաճախ՝ իրենց կամքէն բոլորովին անկախ՝ գտնուիլ այնպիսի պայմաններու մէջ որ աննպաստ ըլլան իրենց արդինաւոր ծառայութեան. շատ արգելիչ պարագաներ կրնան, անխուսափելի կերպով՝ ներկայանալ իրենց աշխատութեան առջեւ։ Բայց պատասխանատութեան մեծ բաժին մը կը մնայ գեռ անոնց վրայ. քանի որ կարող են, ամէն պարագայի մէջ, խորհրդակցիլ, գաղափարի փոխանակութիւններ կատարել իրարու հետ իրենց սանիկներուն մատարական, բարոյական կրթութեանը եւ զպրոցին ընդհանուր կարգավարութեանը վրայ։

Դժբախտաբար, իրենց կարողութեան սահմանին մէջ եղած այս պահմանը չեն լրացուցած անոնք։

Քոիլոյի կարապը, ձուկն ու խեչիփառը ո՛ր չափով որ կարողացած են բեռնալսարձ սայլը շարժել իր տեղէն, մեր կրթական պաշտօնեալք ալ՝ անհատուրար իրամէ անտեղեակ զործելով՝ նոյն չափով միայն յաջողած են թաւալի մեր զպրոցներուն անիւը.

Ամէն մէկ գպրոցի մէջ ուսուցչական համակամ համամիտ մարմնոյ մը գոյութիւնը պիտի կրնար լեցնել շատ մը կարեւոր պայմաններու պակասը։

Դպրոցի մը ուսուցչական մարմնոյ մէջ խորհրդակցութիւնները պէտք են մանաւանդ սնու՞ր համար որ

Նախ՝ մեր զպրոցներու մէջ, արդի տիրող զրութեամբ, գեռ եւս շատ տեղեր, նոյն իսկ Պոլսոյ մէջ, զասարանի մը աշակերտաց Դաստիարակ Ուսուցիչը մի եւ նոյն անձը չէ. գասարան մը իր գաստիարակն ունի, եւ, անկէ զատ, իր այցելու ուսուցիչներն ալ ունի։

Ուսուցիչները երբ ծանօթութիւններ կ'աւանդեն արդոց, երբ անոնց իմացականութիւնը կը զարթուցանեն կամ զզանութիւնները կը թրթուցնեն, զաստիարակը պարտաւոր պէտք է ըլլայ իր արթուն լուսամիրա հսկո՞ղութեամբը այն ծանօթութիւնները հաստատել, այն նորածիլ իմացականութիւններն ու զգայնութիւնները մշակել հրահանգել, զանոնք գործի վերածել աշակերտին մէջ, անոնցմով ազնիւ ունակութիւններ ստեղծել ինմա եւ այսպէս բարի բնաւորութիւններ կազմել։

Ուսուցիչն աշխատութիւնը գործն է լուսային ճառագայթին որ թրթուումներ առաջ կը բերէ լոկ եւ կ'անհետի՝ պարբերաբար երեւնալու համար. զաստիարակին աշխատութիւնը գործը՝ պիտի ըլլայ ջերմային ճառագայթին որ՝ մշտագոյ՝ կը թափանցէ աւելի խոր, կը խմորէ ամբողջ զանգուածներ, կը թիսէ սաղմնային կեանքեր եւ ի լոյս կը բերէ զանոնք կենսունակ։

Եւ որպէս զի զաստիարակը կարենայ արդիւնաւորութեամբ այս պաշտօնը կատարել, պէտք է որ տեղեակ ըլլայ թէ ինչ յօժարութիւններ, ինչ հետաքրքրութիւններ կը զարթուցանէ ուսուցիչը իր սանիկներուն մէջ, ինչ ծանօթութիւններ կը սերմանէ, ինչ սկզբունքներ կը ներշնչէ, ինչ զասեր կ'աւանդէ ի պատրաստութիւն։ Այս կէաներուն տեղեակ չեղող զաստիարակ մը չի պիտի կրնայ շարունակել, հաստատել, բեղմնաւորել այցելու ուսուցչին գործը։ Եւ այս պարագայի վրայ լուսաւորուելու

յարմարագոյն աղբիւրը չէ՝ խորհրդակցութիւնը այցելու ուսուցչաց եւ մնայուն գաստիարակին մէջ :

Երկրորդ՝ անո՞ր համար պէտք է գարձեալ խորհրդակցութիւնը գարուցական գործին մէջ՝ որովհետեւ ուշնինք պաշտօնեաներ որոնք՝ թէեւ եւսանգուն օգտակար ըլլալու, թէեւ փութաշան իրենց պաշտօնը խղճի մտօք կատարելու, բայց անփորձ եւ սկզնակ՝ կը գործին այնպիսի կերպով մը որ կամ շատ ետ կը մնայ աղուն կը թութիւնը, կամ մեքենականութիւն մը կ'ստանայ իմացականութիւնը եւ կամ կանխահառա ճղճիմ բան մը կը գառնայ նկարագիրը՝ ջերմանոցի ծաղիկ պէս անրոյր, անկինդան ու ոսին :

Այս կարգի ուսուցիչներուն եռանզը, փութկոտութիւնը աւելի արդիւնաւոր չըլլա՞ր եւ իրենց բան նոպատակին չի՞ ծառայեր եթէ՝ ուսուցչական խորհուրդի մը մէջ՝ ուղղութիւն մը ցայց արուի անոնց՝ փորձառուներու, կարողագոյններու կողմանէ : Քանի՞ներ տեսած ենք որոնք մանկավարժական սկզբունք մը լսելէ, անշան առաջնորդութիւն մը ընդունելէ ետք իրենց պաշտօնավարութեան մէջ, նորանոր խորհրդածութիւններ ըրած են անոր վրայ եւ այլազան կիրառութիւնները ըրած են մեծ յաջողակութեամբ :

Երրորդ՝ որովհետեւ մեր ուսուցիչներէն ու դաստիարակներէն ումանք՝ դժբախտաբար՝ իրենց պաշտօնը կը նկատեն իրեւ անկարեւոր, նոյն իսկ արհամարհելի արհեստ մը՝ մատչելի ամէն անոնց որոնք քիչ մը գրել կարդալ ուրիշած են : ու՝ այս համոզմամբ, վիրաւորեալ կ'ըդգան իրենց արժանապատութիւնը՝ իրեւ մէկ անդամը այդ անհամանձելի ասպարէզին :

Ասո՞նք՝ ուսուցչական խորհրդոց չորհիւ՝ քանի՞ ծանօթանան գործին արտեստական ու զիտական նրբութեանց, նետղնետէ պիտի սկզնի խելամուտ ըլլալ թէ ուսուցչութիւնը եւ գատախարակութիւնն ալ պաշտօններ են նո՞նչափ արժանաբեր, նոյնչափ յարգանաց արժանի որգան յայտնապէս կարեւոր համարուած ու եւ է գործ : Այս խելամուտթիւնը պիտի զգուէ անոնց անձնասիրութիւնը, իրեւ զօրաւոր լծակ մը վեր պիտի տանէ անոնց կքած ոգին, անոնց վայրահակ զլուխը եւ գոչել պիտի տայ . եւ ալ բան մըն եմ եղեր, իմ զործ ալ նշանակուրին մը ունի եղեր : Ու անշուշա, պիտի աշխատին այնունետեւ բան մը ըլլալ . այսինքն իրենց գիտակցական ծառայութեամբ յարգել առաջ իրենք պիտի տակարան, հոգաբարձուին, թատրականին եւ համարակութեան : Ահա՛ բարիք մը որ շատ մը ուրիշներ կ'արժէ :

Չորրորդ՝ կրթական գործին մէջ խորհրդակցութիւնը պէտք է, որովհետեւ ուսմանց ամէն ճիւղերուն մէջ սերտ առնչութիւն կը ափրէ : Իհունները իրարու հետ եւ զիտութիւններն իրարու հետ կազ ունին : Հայա լեզունեն ու զիտութիւնք . միթէ լուղուվին անկա՞ն են անոնք իրարմէ : չէ՞ մի որ լեզուն ալ իր բառերու զաստութիւններն ունի, իր գասաւորելու կերպերը, իր օրէնքները, իր վերլուծումը, իր համարդութիւնը . չէ՞ մի որ զիտութիւնք լեզուին բառերով կը բացարուին եւ մէկու մը լեզուն այնքան կ'արժէ որգան կ'արժէ անոր զիտական հմատութեանց պաշարը :

Ուսմանց գանազան ճիւղերուն մէջ տիրող այս առնչութեան բերմամբ, ո՛չ թէ միայն գասարանի մը այլ եւ այլ ուսուցիչք եւ զաստիարակը պարտաւոր են խորհրդակցելու օգտակարութեան տեսակէտով . այլ՝ ևնթագրելով որ մէն մի զաստարան կը բաւականանայ մէկ Դաստիարակ-Ուսուցիչով մը, վարժարանի մը տարբեր զաստարանաց Դաստիարակ-Ուսուցիչք ալ պարտաւոր են գարձեալ համախորհուրդ գործելու . վասն զի, թէեւ իրաւ է որ՝ այդ պարագային՝ աշակերտամը տարւոյ մը, առ առաւելն երկու տարւոյ ընթացքի մէջ պիտի մնայ մի եւ նոյն Դաստիարակ-Ուսուցիչն ինամոց տակ, բայց այնուհետեւ պիտի յամանուի ուրիշի ինամոց, յետոյ ուրիշի մը : Այսպէս, ուրեմն, առաջնոյն գործը պիտի շարունակէ երկրորդ պաշտօնակիցը, երկրորդին՝ գործը՝ երրորդը . իրարու պատասխանատու են անոնք . համերաշխ է անոնց գործը :

Եւ յետոյ, կայ զալուցին կարգապահութիւնը որուն համար Դաստիարակ-Ուսուցիչք եւ Տնօրինը — եթէ ունի գսլոցը — իրարումէ անկախ չեն իրենց գործառնութեանց մէջ . ամէն օր ամէն ժամ իրարու հետ կը կատարեն յարաբերութիւններ որոնց ի հարկէ կ'առաջնորդէ զիրենք աշակերտաց հաւաքական կեանքը բազմայոյզ աղմելիարար :

Խորհրդակցութեամբ է միայն որ ներգանակութիւնը պիտի պահանուի այդ հակաբնոյի, յարավրդիս է ակնհրուն մէջ, եւ անո՞վ է զարձեալ որ ընկերական-կարգապահական ոգին պիտի հազորդուի անոնց : Առանց համերաշխ հոկողութեան, առանց համախորհուրդ պաշտօնավարութեան, զալոցը պիտի ծնուցանէ ու զօրացնէ հակառականին աշակերտաց մէջ :

\* \*

Սրգիւնաւոր գործանիւթեան համար ինչ որ պէտք է, կրման անոնք ամէնքը զլացուիլ ուսուցիչներուն, զաստիարակներուն . Կրթական օրէնք, Մրտգիր, Մանկալարժական թերթ, Գրագարան, Վարժապետամոց . բայց նոյն յարկին տակ պաշտօնավարող ուսուցիչներէն ոչ կրմայ կատարել խորհրդակցութեան իրաւունքը (1) . իրմոցմէ կախումն ունի ի զործ զնել այդ իրաւունքը եւ զամակար ըլլալ անով :

Ամէն ուր որ մինչեւ հիմա կրթական պաշտօնեայք չեն հասկրցած իրենց գործին այս համերաշխական, առարնչական հանդումները եւ իրեւ զանիի իստութեամբ իրավաբանին յարգուի գնացած ու եկած է զարոց, ամէն այդ առջեր պատասխանատու են անոնք եւ զամակար ըլլալ :

Գ. Ա. ՄԱԼՍՈՒԹԵԱՆ

(1) Մի միայն Տեսուչը կրմայ կապտել, ինչպէս զժբաղդարար կ'ընեն Տեսուչը ունանք՝ ծայրայիշ տղիտութեամբ մանկավարժական սկզբանց :

## ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ<sup>(1)</sup>

ԳԻՒԾ, ԴԱՍՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆՈՒԱՆԱԿԱՌՈՒԹԻՒՆ  
ՄԱՆՐԷԱՑ

Մանրացոյցն 17րդ դարուն սկիզբը գտնուեցաւ, սակայն հետզհետէ կասարելագործուելով՝ կէս դար վերջ միայն՝ գործածելի լաւ վիճակ մը ստացաւ, եւ եղաւ ժամանակի դիանոց մի առձեռն գործին։ Սրբարեւ այս ատեններ զիտնոց ընդհանուր զբաղումն էր՝ փոքր տուարկաները քննել եւ ուսումնասիրել։ Հէօվէնհօէք հոլանտացի բնապատռմն՝ 1676 ին՝ բուսելինաց խաչոցներուն (խաչած ջուր, infusion) մէջ առաջին անգամ նշմարեց ապրոյ շարժուն մարմիններ։ նոյն օրինակ մարմիններ գտաւ եւ ապա ուրիշ գործարանաւոր մարմնոց խաչոցներու մէջ, զորու Զրամինի (Infusoire) անուանեց, եւ որք՝ ըստ ժամանակի զիտական համոզմանց՝ քանի որ կը շարժէին՝ կենդանիներ կրնացին ըլլալ։ Միեւնոյն զիտունն հետզհետէ գտաւ եւ նոյն տեսակ ուրիշ էակներ, ջուրերու, գործարանաւոր մարմնոց, ատամանց մանի (Dartre dentaire), լորձնի եւ կենդանիաց ու մարդոց աղեաց մէջ, եւ նոյն իսկ փորհարութեանց տակն՝ աղեաց մէջ՝ այս էակաց առատութիւնն հաստատեց, առանց սակայն այդ ախտի անոնցմէ պատճառած ըլլալն կասկածելու։

Հէօվէնհօէք չունեցաւ իրեն հետեւորդներ, Միծն Լիննէ՝ շուէտացի հոյակապ բնապատռմն՝ իւր Քառու անուանեալ բաժանման մէջ զիտեղած էր ջրաճիճներն։ Այդ խումբն արգարեւ քառու մ'էր, կը պարունակէր գործարանաւոր մարմնոց խաչոցներու մէջ յառաջ եկած բոլոր էակներն, յորս կալին կոռեր (Algue), Նախալինդաններ (Protozoaire), որդեր (օճաճճի, եւալին), Մանրէներ, եւայն, Վերջկոյս 18րդ դարուն՝ Օթօ Ֆրէտէրիկ Միւլէր տանիմարգացի բնապատռմն՝ Զրամիներն երկու դասի բաժնեց։ Մենակնաց (Monas) եւ Թրրուալի (Vibrio). առաջնոյն մէջ խմբած էր գնդաձեւերն՝ որք երկրորդաց համեմատաբար անշարժ էին եւ առանձնակեաց, երկրորդ խումբն վերաբերողներն երկար, թելանման եւ չարժուն էին, կնուքնակէրկ վերմանացին՝ 1833 ին ջրաճիճներուն վրայ ի Պերլին հրատարակած իւր մէկ գործին մէջ՝ մեր այժմու մանրէ անուանածներն ուրիշ առևակներէն կը զատէ եւ անոնցմավ կը կազմէ ջրաճիճներու Թրրուակնաց (Vibrionia) ընտանիքն, որ կը պարունակէր Յուպակիներու (Bacterium), Թրրուակաց (Vibrio), Պարուրաձեւերու (spirillum) եւ Պուռաձեւերու (Spirochoetes) սեռերն։

Տըվէն եւ Ռէյէ Փրանսացիք, 1850 ին կը ծանուցանեն զիտուծ ըլլալ Յուպիներ (Bacterie) ածխախտէ մեռնող կենդանիաց արեան մէջ, առանց երբէք յարաբերութիւն մը հաստատելու այս մանրէից եւ այդ հիւանդութիւն մը

թեան միջեւ, Բաստէօն 1857 ին ցուցուց թէ՝ կաթերու խմորմամբ՝ կաթնային թթուի արտադրութիւնն՝ մասնաւոր ցուպիկներու գործն է. Բաստէօն զատեց այդ ցուպիկներն, մշակեց զայնս եւ կրցաւ աննցմով կաթնային խմորում յառաջ բերել, եւ կաթի այդ խմորումն տեղի չունեցաւ երբէք առանց այդ ցուպիկներուն։ Մի եւ նոյն գիտունն 1861 ին ծանոյց թէ, կողեկան խմորումն (fermentation butyrique)՝ ածխախտէ մեռնող կենդանիաց արեան մէջ Տըվէնի եւ Ռէյէի տեսած ցուպիկներու նման Մամիճիճներէ պատճառեալ է։ Տըվէն տեսնելով Բաստէօնի փորձերն, երեւակայց թէ մի գուցէ՝ քանի մը տարի առաջ՝ ածխախտէ մեռնող կենդանիաց արեան մէջ Ռէյէի հետ ի միասին տեսած ցուպիկներն իսկ լինին պատճառ այդ հիւանդութեան. փորձերն (1863—64) հաստատեցին իւր ենթազրութիւնն։

Բաստէօն այս օրինակէն խրախուսեալ՝ շերամի հիւանդութիւններն ուսումնասիրեց (1865), եւ հաստատեց թէ՝ թիպրինը (1) Հունտասեր (Sporozoaires) կենդանւոյ մը, իսկ ֆաշուինը (2) ցուպիկի մը մակարոյծ կենդանաց արդիւնքն են։

Քոզ եւ Ֆէլց Փրանսացի գիտունք՝ 1872 ին հրատարակած մի հոյակապ գործով՝ կասկած կը յայտնեն թէ, մարդոց տարափոխիկ հիւանդութիւններն ալ ցուպիկներէ պատճառեալ են. ասոր իբրեւ ապացոյց մէջ կը բերեն շատ մը փաստեր, եւ իբր օրինակ կը նկարագրեն փարունութիւնն (septicemie)՝ որ երբէք կասկած չը թողուր։ Յայնմէնետէ զիտունք մկան ամէն կողմէն աշխատիլ եւ գտնել տարափոխիկ հիւանդութեանց մանրէներն։

Ինչպէս տեսանք, մանրէներն ջրաճիճներու խմբին վիրաբերող կենդանիներ համարուած էին. Տըվէն առաջին անգամ 1864 ին զայնս ձօնականաց (Oscillariées) զըրացի լուներ համարեց. Հէքէլ անդղիաղի բնապատռմն իւր Առաջնեից (Protistes) խմբին մէջ կը զետեղէ զայնս. Ենկէլի, Տըպառի, Քոնն եւ այլ բուսաբանք ցարդ սունեկեր կը համարին զայնս՝ ի նկատի տոնելով սոցա բուսականաչէ (chlorophyle) զուրկ ըլլալն ։ Նէկէլի զայնս՝ իրենց ընդլայնութեամբ բաժնութելով աճման համար՝ Հերձասունեկերու (Schizomycettes) կ'անուանէ Քոնն կը բաւականանայ Հերձարոյն (Schizophytes) անուանել։ Այս վերջինն զիտունն՝ 1872 ին այս խումբին համար ցուպիկ (bacterie) բառն առաջարկեց. բառն ընդունուեցաւ նամանաւանդ գերմանացւոց եւ անդղիացւոց կողմանէ։

Դեռ 1878 ին այս խումբի էակներու կենդանի թէ

(1) Տօքթ. Տաղաւարեանի անտիպ Մանրէարանուրիւմէն պատառիկ մը։

(2) Ֆլաշուինի ենկարկեալ նախ չեն նանցուիր. մինչեւ 4րդ խորիսաթափութիւն ամէն ինչ լաւ կ'ընթանայ. յայնժամ յանկարծ նանելէ կը զարդին, կը թմրին եւ կը մեռնին.

բոյս ըլլան խնդրոյ տակ էր . ոմանք Մանրակենդան (Microzoaire) կ'անուանէին , այլք Մանրարոյս . այս զանազանութեան կարեւորութիւն չը տուողք՝ կը բառ աւկանանացին Առաջնեկ (Protistes) եւ կամ Մանրյօրեն (Microorganismes) կոչելով , եւ չէին որոշեր սոցա՝ ապրուցաց որ ծիւզին վերաբերին , Մակայն այլք ջերմորէն կը վիճէին այս բառերու վրայ . վէճք հասան մինչեւ Փարիզու գիտական Կաճառին , որոյ 1878 մայիս 11ի նոտին՝ Սէտիյո Մանրէ (Microbe) բառն առաջարկեց . հաճելի թուեցաւ այս բառն , ընդունուեցաւ եւ ընդհանրացաւ , նամանաւանդ ֆրանսացի գիտուններու կողմանէ :

Ոմանք իրաւամբ կ'առարկեն թէ , մանրէ բառն՝ նման Առաջնեկ եւ Մանրյօրենիք բառերու՝ միան փոքր էակներ կը նշանակէ , եւ այդ բառով կրնամք ոչ միայն ցուպիկներն , այլ եւ խմորասունկերն , բորբոսներն (mosses) , փոքր կենդանիներն (Նախակենդանք , եւ այլք) անուանակոչել , ուստի եւ ցուպիկ բառն աւելի յարմար կը դատեն . սակայն մանրէ բառն՝ իբր աւելի նուիրագործեալ՝ պիտի ընդունիմք . իսկ ցուպիկ բառն գաւազակարպ մանրէներու համար պիտի գործածնմք :

Այժմ գրեթէ բոլոր գիտուններն՝ մանրէները բոյսեր կը համարին . մեծամանութիւնն իբր Լոռեր կ'ընդունի զայնու : Վանթիկէմ եւ այլ ֆրանսացի բուսաբանք՝ Տըվէնի նման՝ զայնու կը դասակարգեն ձօճականաց քով , որոց հետ սունկերու Կապտասունկաց (Cyanophycées) կարգը կը կազմեն :

Ուստի մանրէներն Գաղտասեր բուսոց , Տերեւարոյակերու (Thallophytes) ծիւզին , Լոռերու դասին , Կապտասունկերու կարգին վերաբերող միաբջեան եւ բուսականաչէ զուրկ բուսիկներ են :

## ԱՂՋԿԱՆ ՄԸ ՕՐԱԳԻՐԸ

11 Յունիուր , 1897

Այս գիշեր սաստիկ ցուրտ էր . մայրս առաջարկեց իրենց քով նստիլ եւ հոն աշխատյնել տղաքք . սեղանին վրայ գիրքերու եւ տետրակեներու կոյս մը բարձրացաւ . ծնողքս չափազանց ուսումնասէր են . երբ մեր աշխատութիւնը տեսնեն , ալ իրենց համար ատկէ աւելի զրոսանք չի կրնար ըլլալ . բնաւ չեն խօսիր՝ զմեր չխանգարելու համար . մայրս ձեռագործ մը կը շնէ լոյսին մօտիկ , հայրս բան մը կը զանէ կարգալու : Տիրան մելանը թափեց . Սաթինիկին նշան ըրի որ ձայն չհանէ . առանց մեծերուն նշամարելուն՝ չորցուցի մելանը . վաղն առաջին գործս պիտի ըլլայ փոխել չուխան , որպէս զի Տիրանը աղտամեմ յանդիմանութիւնէ . խեղճ պղափիկը չափազանց զող ելաւ , կարմրեցաւ , կակագեց . Սաթինիկն ալ յուղուեցաւ . սիրուն տղաքներ , իրարու վրայ կը խենդենան : Հայրս առաջարկեց ինձ օրուան թերթերը կարդալ . գաղափարներու պղափիկ վախանակութիւնէ մը վերջ պարկելու ելանք . ո՛րչափ կը սիրեմ ընտանեկան այս գողա-

րիկ համախմբումները . երբ ամէնքն իրարու վրայ կը գուրգուրան , զիրար կը սիրեն , կը յարգեն , ամէնուն բաղձանքը նոյնն է :

12 Յունիուր 1897

Այս առաւօտ աղոց սիրուն անակնկալ մը վերապահուած էր . աչքերս կը բանամ . զուրսը ճերմկութիւն մը , ծիւնի աղուոր ցոլումները պատուհանիս ապակիներէն ներս կը թափանցէին . Տիրան ու Սաթենիկ սենեակս կը մտնեն . Չարուհի , ձիւն եկաւ , այսօր կը վախնանք մինչեւ դունկերս պիտի ծածկէ . կրնակիդ ծիւնագնատակ մը պիտի ուտես . և եւ դեռ ուրիշ մանկական զուարթ ճուռումներ . Սաթինիկ իր սեռին յատուկ երկուոտութեամբ չէր մասնակցած այս վերջին նախագասութիւնն , մանաւանդ ինձի անհածոյ ըլլալու երկիւղէն . խոսացայ մինչեւ զարոց ընկերունակ իրենց . շատ զուարթացանք ճամբան՝ երբ Տիրան ամբողջ հասակով ծիւնին վրայ փառեցաւ . բարերազդաբար վահասուած չէր , եւ առաջուընէ աւելի զուարթ շուրջ վազվել սկսաւ :

Հիմա որ կէս գիշերը կը մօտենայ , խորունկ մեծ լուսթիւն մը կայ չորս կողմս . վայրկետոն մ՝ առաջ զլուխս զուրս հանիցի պատուհանէն . փառաւոր , հսկայ ու ալեւոր կոյր ծերունիի մը ապաւորութիւնն ըրաւ վրաս գիշերուան ծիւնի ծերմկութիւնը . աստղ չկայ վերը երկնքին մէջ եւ ոչ լոյս վարը տուներուն մէջ . ընդհանրապէս դիտած եմ որ երկուշաբթի գիշերները սովորականէն կանուխ կը պառկի մարդ . վասն զի կիրակիի անդորթութիւնը աւելի եռանգով կը կապէ մարզք երկուշաբթիի գործին . յոդնութիւնը կը շատնայ եւ կանուխ կ'ուղուի հանդչիլ : Տունէն գուրս տեսնուած այս տիսուր երեւոյթն , ըսի , աշեւոր խոհուն կոյր մարդու մը ապաւորութիւնն ըրաւ վրաս , որուն հանդէպ պատկառանք , լուսթիւն ու տեսակ մը երկիւղ կը ստանայ հոգին մարգուն . ու վարէն յանկարծ շունի մը կաղկանձիւնը կը լսեմ . հեռուէն հասնող այս տիսուր ձայնը շատ տկար կը դանեմ աչքիս առջեւ ատրածուող խորունկ ու մեծ երեւոյթին քով . ձեռքերս ալ սառեցան պաղ սենեակս մէջ . քունի աշխարհին մէջ եթէ այս ամէնը տեսնէի , սոսկումը սրտիս մէջ պիտի ցատկէի տեղէս . հիմա կ'երթամ քունիս մէջ մոռնալ այս տպաւորութիւնը որ՝ հակառակ բաղձանքիս՝ ախուր կ'ընէ զիս :

ԶԱՐՈՒՀԻ

## ԾԱԲ ԹՈՒԽԱՆ ԼՈՒՐԵՐԸ

Հայոց եւ Հոռվմէական Հայոց Ա. Պատրիարքներն երեքարթի օր Կայսերական պալատ գացին , ի շնորհաւորութիւն Պայրամի :

— Խասպիւզի առժամանակեայ Թաղ . Խորհրդոյ՝ նը-

պաստի բաշխման գործին մէջ ունեցած ընթացքը քննելու համար, Ս. Պատրիարք Հօր անօրէնութեամբ քննիչ կարդուեցան նոյն Խորհրդոյ անդամներէն Սեպուհ էֆ. Բլատեան, ինչպէս և Պատրիարքարանի պաշտօնեաբնի- րէն Միքան Զօպանհան և Մկրտիչ Մելիքեան էֆէնտի- ներն :

— Կիսպրոսի Ս. Մակարայ Հայոց Վանքին մէջ Որբանոց մը հաստատուեր է հսն զանուող մէկ քանի ազգայնոց ձևաներէցութեամբ։ Մէկ քանի օտար բարեսէր մարմիններ խոստացեր են նպաստել ոսյն հաստատութեան։ Որբանոցն առ այժմ ունեցեր է 30ի չափ որբեր։ Տնօրէն կարգուեր է ուսեալ երիտասարդ մը, Վահան էֆ. Քիւրքճեան, շրջանաւարտ Այնթապի Կեղը. Թուրքիոց Ամերիկեան Քոլէճին, ծանօթ իւր գրական եւ կըրթական գործունէութեամբ։

— Տարագրելոց Յանձնաւողով դիմում բրեր է նաեւ  
մի քանի շոգենաւային Ընկերութեանց, որոց քով դրամ  
եւ զոյք ունին ի հայրենիս վերադարձուած պանդուխտ  
առգայինք :

— Սղերդի Առաջն. Տեղապահ Տ. Թէոդորոս Վարդ.  
Տիվրիկլեանի եւ անդւոյն Գաւառային Ժողովոց միջեւ  
գտառոթիւն արքած ըլլալով, Ա. Պատրիարք Հայրը երկու  
կողմին ալ հաշտարար գրեթ զրեց :

— Սրգարութեան գործոց Նախարարն , ընդունելով  
դաւառացի որբերու այն ցուցակը զոր Պատրիարքարանը  
ներկայացուցած էր ըստ Բարձրագոյն հրամանի , բարե-  
հաճեր է յայսարարել թէ այս գիր պիտի մատուցուի յուս  
Կայսերական Գահովից :

— Ամասիոյ մէջ, կը զրէ Բիշվանիյիոն, մեր ազգաց յիններէն ոմանք աղօթթարան մը հաստատեր են, ուր աւելի կամ նուազ հետեւղութեամբ Բողոքական յարանուանութեանց՝ կիրակի օրեր հաւաքռուելով, Ս. Գիրք կը կարդան եւ քարոզութիւններ մտիկ կ'ընեն եւ կ'աղօթեն :

— Կրօնական Ժողովը շաբթուս գումարուելով, որուցից 1. Տիրացու Յարութիւն ուրարազուրկ սարկաւազը դրկել Աըլազի Ա. Նշանի վանքն յապաշխարութիւնն . — 2. Գրել Արմաշի վանահօր Փոխանորդ Տ. Մատթրէ Վրդ. Նալպանտեսնի որ բացարութիւնն ուզէ՝ Պըչկըսէրէ Զիֆիլիկի մէջ նոյն վանքին միաբան մէկ քանի վարդապետաց կողմանէ կատարուած ապօրէն պատկի մը մասին եւ կարեւոր տեղեկութիւնները քաղելով, հաղորդէ Կրօն. Ժողովոյ :

— Ըստ Խնդրանաց Պրուսայի Առաջն. Տեղապահին և Գաւառական Կրօն. Ժողովոյ, Ս. Պատրիարք Հայոք յանձնաբարեց Տ. Գրիգորիս Եպիսկ. Սլէաթճեանի, որ զտիրացու Գրիգոր Փափազեան և զտիրացու Արիստակէս Գամազուսեան ձեռնադրէ ի քահանայութիւն Պրուսայու եկեղեցւոյն վրայ :

— Յալուի որբերուն յուցակն ալ Պատրիարքարան  
դրկուեր է, ըստ Յարձրագոյն հրամանի :

— Բալուէն յունուար 24 թուով զրուած նամակ մը ,  
— Կը կարգսնք Բիշ զանցիննի մէջ — , կը նկարազրէ  
անտեսական ասպառապին նիւթական հետեւանքներն , որք  
յոյժ ցուալի են . Շատեր անմիջական նովաստի կտրօտ  
վիճակի մէջ են . Ի հայրենիս վերապարձուած ճարտարա-

պետական գործ հոս օրական 40—50 դրշ. կը շահէին, յանձնառու ևն օրական 40—50 փարա շահէլիք գործ մը զբանելու, բայց գործ չը կայ. Մնանկացած վաճառականներ նմանապէս կը համակերպին օրական մէկ երկու օխա հացի գնուվ աշխատելու, բայց գործ չեն գտներ, Շատ մը կարուտեաններ անհամեմեր կ'սպասեն Ամերիկացի միսիոնարաց բաշխելիք նպաստին: Բայց հիմա միսիոնարներն ալ կ'ըսեն թէ անցեալ տարւոյ չափ նպաստ բաշխելու վիճակին մէջ չեն: Հնդկաստանի սովորն պատճառաւ Անգլիացին նպաստ գալը դադրածի պէս է, եւ միայն Ամերիկայէն եկած նապատակն ամեն աէտքերուն չը բաւեր:

— Ալանային Բիւրզանդիոննի կը գրեն թէ, Մր. Ա-  
տամս անուն անվղ. հարուսաց գործարանատէրը կը շա-  
րունակէ օրական 100 հացէ աւելի աշխատցնել, օրական՝  
 $7\frac{1}{2}$  զրուցի, որոց ուսական հիւսել կուտայ. մարդ զլուխ  
կանգունի հաշուռվ գործ կը յանձնէ. անոնք ալ կէս օր  
աշխատելով իրենց օրականը կը շահին. Ուրիշ ձեռագործ-  
ներ ալ պատրաստել կուտայ եւ Եւրոպա կը դրէ, ուր  
Ալիւելեան գործերս անուան տակ կը ծախէ այս բարե-  
գործութիւնը քաջալերել փափաքողներուն :

— Սամսոնի մէջ Բողոքական պատուելիներ մեր եւ կեղեցւոյն մէջ կը քարոզեն եղեր մերայնոց հրամամամբ Ամերիկացի միսիոնարք Հայ որբերը կ'որդեգրեն եւ ուրիշ առել կը զբկեն եղեր :

— Պրուսայի մէջ Հայ որբուհիներու համար Ամերիկացին միախնագաց բայցած Որբանոցն արդէն 30 որբուհի որդեգրած է :

— ի յիշատակ հանգուցեալ Աննա տիկինոց Ազարեան ,  
Հայ-Հոռմէական հասարակութեան Գթաւաէր Տիկինանց  
Եղբայրութիւնը Եշ. Եւ Ռւբ. օրերը հաց , ծիթապտող  
Եւ լուրիխ բաշխնեց , առօնակիով ներկայացող վկայեալ աղ-  
քատներու , Խմբայրութեանս տրամադրութեան ներքեւ  
ոռուած տամսակներու անձննեանք կառուա ոնտանիքնեռու .

— Հիւանդանոց . — Այս էջերուն մէջ երկիցս խօսեցանք , Ազգային Որբանոցի ընդարձակման եւ հիմնական բարեկարգութեան անհրաժեշտ պէտքին վրայ՝ մանաւանդ ներկայ ստիպողական պարագայից մէջ . Ուրախ եմք՝ տեղեկանալով որ Վարչութիւնը լուրջ նկատողութեան առած է խնդիրը , անոր կարեւորութիւնն զգացած եւ զգացուցած է նաև Հոգաբարձութեան , որ Քաղաքականութեամբ առաջարկ Ստեփան փաշայի հետ խորհրդակցութեամբ ձեռնարկած է ի գործ . Որոշուած է ազգային կալուած եղող Թիճարէթ խանին ամսական հարիւր ոսկւոյ հասոյթը յատկացնել Որբանոց . Արհեստանոցի կառուցման որ տեղի պիտի ունինայ Հիւանդանոցի բուն շնչքն անջատ , բայց անկէ ո՛չ հեռի գետնի մը վրայ . Հոգաբարձութիւնը իր վերջին նստին մէջ մինչեւ իսկ որոշեր է անմիջապէս ձեռնարկել յիշեալ գետնի ըստ օրենի և մուգաթայի զէմին չի վերածման , եւ իր անգամներէն փաստաբան Յովին . էֆ . Պաւառեանի անձնես է այս մասին հարկ սղածն ի գործ դնել :

Հոգաբարձութիւնը Հիւանդանոցի լսէկտիան մարմարին պէտքերու մասին եւս խորհրդակցելով ի ներկայութեան Քաղաք. Ժողովոյ պատուիրակ Ստեփան Փաշա Ազանեանի, որոցից՝ իբր առաջն անօրինութիւնն ամու-

կան մի քանի բժշկական այցելութիւններ սահմաննել . հաստատութեան ամէն ճիւղերն եւ ի մասնաւորի բժըշկականը քնննելու համար : Ստեփան փաշա առաջարկեց ինքն անձամբ ամիսը մի անգամ այցելել Հիւանդանոցը , եթէ Հոգաբարձութեան բժիշկ անդամներն ալ նոյնն ընեն , որով 10 օրը մի անգամ օրինաւոր բժշկական այցելութեան ենթակայ կ'ըլլայ հաստատութիւնը : Հոգաբարձութիւնը չնորհակալութեամբ ընդունեց սոյն առաջրկը :

Հոգաբարձութիւնը այժմ կը խորհրդակցի նաեւ Հիւանդանոցի ի նպաստ պատրաստուելիք եւ ի վաճառ հանուելիք դերձանի (մաքարա թիրէսի) ինորոյն վրայ : Վամբ . Ստեփան փաշա կ'զբաղի Հիւանդանոցին կանոնագրութեան պատրաստութեամբ :

— Դպրոցաէր Տիկնանց Ընկերութեան վարժարանի ընթացաւարտներէն Օր . Սիրանոյշ Տէր . Սրբահամեան , Ռւսումն . Խորհրդոյ կողմանէ կարգեալ Յանձնակամրին առջեւ քննութիւն անցունելով , վկայական ստացաւ :

— Ս. Պատրիարք Հայրը նկատելով որ Հայ որբերը ինսամելու համար օտարազգի մարդասիրաց կողմէ եղած բոլոր ձեռնուուութիւնը եւ սահմանուած հաստատութիւնք զթափրական եւ բարեգործական նպատակ ունին իրենց , եւ նույիրատուաց ողույն կը հակառակի ո՛ եւ է միջոց կամ ձեռնարկ որ բնութիւն ունենաց նոյն որբերն անջատել իրենց մայրէնի Եկեղեցւոյ ծոցէն , եւ նոյն իսկ Ազգն ալ չի կրնար հաւամիլ այլպիսի ձգտմանց , անօրինեց որ ուրեք որբանոցներու մէջ հայ տղաքներ կը պատսպարուին , նոյն տեղերու Առաջնորդք՝ որբանոցներու վարչութեանց հետ համախորհուրդ՝ սահմաննեն հարկ եղած կարգազրութիւնն , որպէս զի ապահովուի հայ որբոց հայերէն լեզուի եւ Հայ Ս . Եկեղեցւոյ դաւանութեան ուսումն եւ Եկեղեցական պաշտամանց վայելունն , եւ այս կարգազրութեանց արդիւնքը ներկայացուի իր հաւանութեան , նոյնպէս տնօրինեց Ն . Բարձր Սրբազնութիւն որ ըլլալիք կարգազրութեանց զործադրութեան համար պէտք եղած յանձնարարութիւնք ըլլան նոյն որբանոցներու վարչութեանց :

(Բիւզանդիոն)

### ԳԵՂԱՐՈՒԵՍԻ ՔԱԶԱԼԵՐ

Պոլսոյ հարուսա հայուհներէն մին իւր մեռնող ամունոյն իւզաններկ պատկերը երեք օրինակ դժել կուտայ նշանաւոր պատկերնանի մը . զործը կ'աւարտի եւ կ'արժանանայ այրի տիկնոջ հաւանութեան . բայց զինը , զժառութեան ինձոր կը դառնայ իրեն եւ դժագրիչն մէջ-տեղ . վեց ոսկի կ'ուզէ վճարել հատին , մինչ վարպետները 25 ոսկի կ'արժեցնեն . մինչ այս , մինչ այս , չորհիւ մեռնող էրկանը ոսկիններուն՝ այրիին բաղդը նորէն կը բացուի . երկրորդ պսակով մը ուրիշի կինը կ'ըլլայ եւ , երթաք բարով հանգուցելոյն յիշատակը . պատկերներն անտէր կը մնան եւ գծազրիչը կ'ստիսուի արդարութիւն ինդրել դատարանէն :

Ահա յիշատակի յարդանք եւ գեղարուեսի քաջալեր :

### Ա Զ Դ

Դիր . Տ. Ներսէս Վ. Փափազեան կիւրակէ իրիկունները քարոզ պիտի խօսի Հայ-Հոռվիմէականաց Բերայի Ո . Երրորդութիւն եկեղեցւոյն մէջ : Դշ . եւ Ռւր . օրերն Աւրեագալ ժամբը Յին : Ամէն երեկոյ Խաղաղականի ժամերգութիւն :

### ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Կ Բ Ե Ց Է Ի Խ Ն Գ Ի Բ Բ

Կրետէի մէջ ուրեք ուրեք գեռ կունեները կը շարունակեն : Սամովթայի կոզմերը տեղի ունեցած ճակատամարտին մէջ ընկերէ Հ մեռեալ եւ 18 վիրաւոր կայ : Ի Զիքաղարիա , ապստամբաց բանակեազը ոմբակոծուածէ կ'ըստո՞ օտար մարտանաւոց կոզմէ : Զանազան տեղեր պաշարուած Խալամներ եւ ապստամբաց ու Հեղենաց բանակեազերը հաղիւ կրնան պարէն ճարել :

Սելինոյի մօտ Խալամք գեռ պաշարուած կը մնան եւ Տէրութեանց ծովակալաց եւ հիւպատոսաց բոլոր ջանքերը կը նկրտին զայնս ազատել , Սթամբուզ ամրոցը , մէջի 3000 հոգիով , կրետայւոց ձեռքն ինկերէ : Այս ամրոց կ'իշեէ Քամսանոյի դիրքին , որ սակայն ազատուեցաւ պաշարեալներով : Կղզւայն ներսերը Փրանսացի նաւող զրուկուելով , հարիւրաւոր Խալամներ ազատած են , որունիհամար Օսմ . իշխանութիւնք չնորհակալ եղան մրտան . ծովակալին :

Անցիալ շարթու Հանեայի մէջ շփոթութիւնք ծաղեցան , որոց միջոցին ոստիկան-զինուորաց զնդապիս Խիւլէյման պէտ սպաննուեցաւ . Ծովակալք ուղեցին սատիկան-զինուորաց խառն գունդքը ցուռել , մէկ ամսաթոշակի վճարմամբ գոհացնելէ յետոյ , սակայն նոյն զօրաց հրամանատար անզլ . Պօր չհաւանեցաւ՝ կայս . Իրատէ պահանջելով : Հանեայի օտար պահակախումբը կրիստոնականութեան կուները խառն նաւազցամաք հանուեցաւ , եւ Հեղեն գեր-հիւպատոսն ու օտար լրացրաց թղթակիցք ծովակալաց հրամանաւ եւ բանի պարտաւորեցան հաւանալ կղզիէն : Օտար մարտանաւք միշտ հակելով , կ'արդիկն Հեղեն նաւերու՝ ցամաք զօրք ու պաշար համել , եւ ծովակալք կարգապահութիւնը չխանդակարելու մնէ հոգ կը տանին եւ նոր ուժեր խնդրած են իրենց կառավարութիւններէն : Վերջին յուրիք կ'իմացընեն թէ ապստամբք սննատաած ըլլալով , ծովակալք կրակ ըրեր են մնանց վրայ : Օսմ . երկու մարտանաւք մասնակցելով թղթամոթ արձակեր են եւ ապստամբք նուածուեր են , կ'ըսէ Խոտաւ :

Տէրութեանց Աթէնքի գետպանք Յունաստանի ծանուցագիր մը տուին որում յայտնելէ յետոյ թէ կացութեան երկարիլը Եւրոպայի խաղաղութիւնը կրնայ խանգարել , յայտարարեցին թէ արզի պարագայից մէջ ընակարեի չէ Յունաստանի թղթու կրետէն , եւ Տէրութիւնք համաձայնած են վարչական բացատրիկ կազմակերպութիւն մը տալ կղզիոյն , ընդ վեհապետութեամբ վեհա . Սուլթա-

նին + այսպէս Հեղեն զօրաց եւ նաւատորմին յետս կոչատին անհրաժեշտ զարձած ըլլալով, տռ այդ Յ օր որայմանաժամ կը պատի Յունաստանի, եւ երբ սա մերժէ, Տէրութիւնք առ գաւանալի կիրափի որոշած են ճնշողական միջոցներու դիմել: Յունաստանու այս ԲՀ. օր իւր պատասխանը առաւ յորում երկարօրէն կը բացատրէ այն պատճառներն որք կը պարտաւորեն վիճակը չնամակերպիլ ծանուցազրոյն: Սակայն կարելիութիւն կայ, կ'ըսուի, բանակցութեամբ համաձայնութեան մը յանդելու: Այդ մերժման հետեւանոք՝ Տէրութիւնք չեն կրնար համաձայնիլ, կ'ըսուի, ճնշողական միջոցներուն վրայ: Բ. Դրան ալ ծանուցազրիր մը արուեցաւ, որուն պատասխանուեցաւ շարաթ օրը: Օսմ. Կայսրութեան ամբողջութիւնն ու Վեհ. Սուլթանին իրաւունքը պահպանելու համար՝ Տէրութեանց ջանքերուն համար կայս. Կառավարութիւնը չնորհակալ ըլլալէ յետոյ, հաւանութիւն կը յայսնէ կը զզւոյն ինքնօրինութիւն չնորհելու: համար Տէրութեանց բաղձանքին, ոտկայն անոր ձեւոյն վրայ բանակցելու իւրաւոնքը կը վերապահէ:

Եւրոպական Դահլիճք եւ Խորհրդարանք յաճախ այս խնդրով կը զրադին, որուն յատուկ Կապոյտ Տեսարակ մը բայխուեցաւ Անգլիայ Խորհրդարանին անդամոց: Գիրամանիա այլ եւս չեզոք մնալ մտազրած է, կ'ըսուի: Եւրոպայէն կը շարունակին տակաւ նոր ուժեր դրկել ի Կրետէ: Մանչի Անգլ. նաւատորմը Ճիպրալթարէն անցաւ Միջներկան գալու: համար:

Յունաստան միշտ կը պատրաստաւի եւ 1881էն 88ի պահեստք եւ ուրիշ պահեստք զօրաց վեց կարգեր փութով ի զէն կոչուեցան, մինչեւ քամի մ'օր Թեսուլիս զըտնուով զօրաց թիւը 100,000ի լարձացնելու համար: Նաւային զօրաց պահեստք ալ ի զէն կոչուեցան. կամաւորաց ժամանումը կը շարունակէ եւ ժողովրդային բանակին մէկ մասն ալ շարժման վիճակի մէջ դրուեցաւ: Մոլիքերաց ամրոցք փութով կը սպառազինուին: Զինուց ներածման առերքը յնչուեցաւ եւ երկրին տրոց զանձումը փութով ի զէն կոչուեցան, ինչպէս նաև նաւային զօրաց պահեստք: Բազմաթիւ թնդանօթ սպառուեցաւ ի ֆրանսա: Զինուորական շարժումն անդնդհատ կը շարունակէ: Մախսուսէի շոգենաւք Սեւ ծովու եւ Մարմարոյի նաւահանգիստներէն առնուած զօրքերն ուղղակի Թէքիրտաղ կը փախազրին, ուր այս առթիւ մնձ ուղիւորաթիւն կը տիրէ, եւ հոնիէ Մուրատլի ճամբով Հեղեն սահմանազլուխը կը դրկուին: Մախսուսէի վարչութիւնը գովիլի ծառայութիւն մը մատուցած է իւր փոխազրութեանց վարձն, 135,000 ռուբլին, առնել չուզելով: Անկանիկէն ի Քայլէրին անընդհատ զօրք կը դրկուի, սահմանազլուխը մօտ ըլլալուն համար: Բրէքզզայէն մինչեւ Բայթումոնաւ 70,000 զօրք կը զանուի: Թորոփիլի զիծ մը հաստատեցաւ Գարտովրանի (Սելանիկ) առջեւ եւ տմրոցն սպառազինուեցաւ:

Եսկ Օսմ. կայսրութիւնը կը շարունակէ միշտ իւր ի զէն կոչած զօրքը Հեղեն սահմանազլուխն համախմբել: Տրավիզնի նահանգին, Պիլէֆիկի, Քէնպլիկի եւ Տէղէլուի պահեստք, Սելանիկի, Եանիայի ու Փօսովայի Մուսթանքլը եւ Կիւմիլճնիկի ու Գրրզքիլիսէի ինքիթաթք փութով ի զէն կոչուեցան, ինչպէս նաև նաւային զօրաց պահեստք: Բազմաթիւ թնդանօթ սպառուեցաւ ի ֆրանսա: Զինուորական շարժումն անդնդհատ կը շարունակէ: Մախսուսէի շոգենաւք Սեւ ծովու եւ Մարմարոյի նաւահանգիստներէն առնուած զօրքերն ուղղակի Թէքիրտաղ կը փախազրին, ուր այս առթիւ մնձ ուղիւորաթիւն կը տիրէ, եւ հոնիէ Մուրատլի ճամբով Հեղեն սահմանազլուխը կը դրկուին: Մախսուսէի վարչութիւնը գովիլի ծառայութիւն մը մատուցած է իւր փոխազրութեանց վարձն, 135,000 ռուբլին, առնել չուզելով: Անկանիկէն ի Քայլէրին անընդհատ զօրք կը դրկուի, սահմանազլուխը մօտ ըլլալուն համար: Բրէքզզայէն մինչեւ Բայթումոնաւ 70,000 զօրք կը զանուի: Թորոփիլի զիծ մը հաստատեցաւ Գարտովրանի (Սելանիկ) առջեւ եւ տմրոցն սպառազինուեցաւ:

— Պէրութի կուսակալ անուանեցաւ՝ Ոստիկանութեան նախորդ նախարար Նազրմ փաշա:

— Բանէլլէնիք ընկերութիւնը իր Սեւ ծովու շոգենային երթեւեկը դաղրեցուցիր է:

— Յունաց Պատրիարքարանի Սինողը նախորդ Տէնմաթիմոս Պատրիարքին դէմ երեսուն կէտերու վրայ տմբատանագիր մը կը պատրաստէ:

— Վեհ. Սուլթանն իր Անձնական Գանձէն մեծաքանակ ալիւր զնել տալով, Կրետէ զրկել եւ իսլամաց բաշխել հրամայեց:

— Մանիկէ Միթէմայիզ աստիճան տրուեցաւ Թաղաղետութեան Է. շրջանակին (Դամութա) բժիշկ՝ Լեւոն էֆէնահի:

— Ֆրանսական կղերփն արտօնութիւն տրուեցաւ Պէրու թիմէջ Որբանոց մը հիմնելու:

— Շահին սուրհանդակը շաբթուս ժամանեց, Պարսկական դեսպանին բերելով Թէնհրանէն կարեւոր պաշտօնագիր:

## ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Սերպիոյ թագաւորը Սօֆիայէն Պէլկրատ գարձաւ: Իւր գտած սիրալիր ընդունելութենէն շատ գոհ մնացած է:

— Ֆրանսայի երեսի. ժողովոյն մէջ՝ Եկեղեցին Պետութենէն գատելու առաջարկը մերժուեցաւ:

— Պրազիլիոյ մէջ Պարայի հրասակներն 200 զինուորը սպաններ են եւ Ռիօ Եանէյրօյի մէջ ժողովուրդը քանի մը լրազրաց խմբագրատներն աւարի տուեր է:

— Կում Մոլթքէ Վիլէլմ կայսեր ինքնազիր նամակը յանձներ է Զարին:

— Անգլիոյ ծովային նախարարութեան ելմտացոյցին մէջ 16 մարտանաւու եւ 6,300 նաւազի յաւելում մը նըշանակուած է:

— Շուէտի Օուկար թագաւորը հրաժարեցաւ՝ անզլօվինեցուէլեան զաշնազրոյն համաձայն 5րդ իրաւարար մը անտառնելու պաշտօնէն, որովհետեւ ամերիկեան ծերակոյտին մէջ այդ մասն զիսողութիւնք եղած էին: Ուաշինկթընի անզլեւլինեցուէլեան գեսպանք համաձայնեցան 5 անձ որոշել որոցմէ պիտի ընտրուի իրաւարարը:


## ԱՌՏՆԻՆ ԶԵՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Կարեն իրանազգեսին տիպար զանազան ձեւերու վերածելու եղանակը

Դիտելիք. — Թէզգտ եւ ըստ կարգին ներկայ թուով պիտի ասպինք թեւլ ձեւելու եւ կարեւելու բացատրութիւնը, բայց ինչ նոր նորանոր կարգադրութեանց պատճառաւ զայն պահեցինք յաջորդ անդամուն, եւ այժմ կը փութանք ո'չ նուազ կարեւորութիւն ունեցող ձեւերու վրայ խօսիւ:

Կողմանասով իրանազգես տիպար 4րդ օ-

բինակը նոյն եւ նմանն է առաջին օրինակին<sup>(1)</sup>, բաց ի  
այն յաւելումներէն՝ որոնցմով կ'ուզենք այլ եւ այլ իրա-  
նազգեստի ձեւերը յառաջ թերմլ: Օրինակի համար, եթէ  
ուզենք կողամատով մը ներկայացնել իրանազգեստն, այն  
ատեն 2 կէտէն 2 հարմէզ վարօք կէտ մը դնելով՝ կ'ու-  
նենանք կողածագն: Բ և գծին վրայ ալ 5 հարմէզ յառա-  
ջանալով՝ կ'ունենանք յնտամակն մէջքի լայնութիւնն:



եւ այս երկու կէտերը վայելուչ ազեղնաձեւ գծով մը մէկ մէկու միացնելէ յետոյ, յետսամտոն ու կողամասը միանգամայն երեւան կ'ենին (Տե՛ս Գր. օրինակ) :

Տիպարը ձեւիչով բաժնելէ վերջ աստան ու կերպարը կորուած ատեն, այս եղբերուն զիմաց եւս կարառածիններ աշաք է գտնեք:

Հոլանի ձեւացնել . — Երախտյից հագուստներուն փողեզր հոլանի (Տէրօլյոք) շինելու համար , ՈՇ գծին երկայնութիւնը չափելով կէտ կ'ընենք (որ է Յ հարմէդ եւ 2½ հարմէդ ), և մէջաեզր կէտ մը կը նշանակինք . Նոյնը կ'ընենք նուեւ ԱԲ գծին վրայ Դ Զ կէտերուն մէջ- աեզն . յետոյ այս երկու կէտերը վայելուչ աղեղով մը մէկ մէկու կը միացնենք :

Ասովա կը չափենք ՁՌ գծին երկայնութիւնն եւ կէս ընկելով, դարձեալ կը նշանակենք կէտ մը, ինչպէս նաև Վ.Տ. կէտին մէջտեղն, եւ այս կէտերն ալ զգալի տղեղով մը մէկ մէկու կը միացնենք, այնպէս որ փողեզրին հետ գուզանեռական բնիթացք մը ունենայ:

Արդէ սոյն քանակութեամբ ձեւացած հոլանդն  
անբաւական թուի, կամ աւելի նուազ պահանջուի, այն  
ատեն բատ կամ յիշեալ աղեղներուն զրոյի կամ մէջի

կողմնաբէն զուգահեռապար ընթացող յաւելուածական զը-  
ծերով պէտք եղած ձեւը կուտանք :

Զորեքիուսի հոլանի ձեւացնելու համար ալ՝ նախորդին պէս՝ նախ ուսերուն վրայ մի եւ նոյն հեռաւորութեամբ կէտերը կը նշանակենք. յետոյ՝ յետսամախն վրայ թիկնաւարախն գէմիր գիծը քաշուած ատեն՝ զիտելու հնաքոր նոյն ՈՉ դժին զուգահեռական ընթացք մ'ունենայ եւ նոյնապէս ալ առաջամասին վրայ ԱՍ գծին հետ զուգահեռաբար ընթանայ (Ste'u 4րդ. orինակին սա .—. —. —. — ձեւով զծերը):

Խնչպէս ըսինք, հոլանի ձեւայնելը ճաշակի խոպիր է, ուստի մենք միջին ընթացքով յետուամասին վրայ Զ զծէն 1 հարմէդ զուգահեռուար վարօք կը չինենք եւ առաջամասին վրայ ալ Ա.Թ զծին կէսէն 1 հարմէդ վարօք, անշուշտ զիտելով որ՝ զէտի ի անութի կողմը մի քիչ իստոր ընթացք մ'ունի:

Անտարքի կոյս մեր ըստածներէն չի հետեւիր թէ՝ բոլորչի կամ չորեքլուսի հողանի ձեւացնել ուզած ժամանակնիս անդամանակածառ պէտք է հագուստին այն մասը կըտրնիք հանենք, այլ այդ մասերը կրնանք ուրիշ նիւթերով ու պէս պէս զարդարանքներով ծածկել, իբրև գոհ վրայ (ամբիշեսը ան) ձեւացնելով։

Ուրեմն, հողանիքին սահմանը՝ ձևան եղանակի համար, թաւիշով կամ փոթուոյց զարդերով կրնայ ծածկուիլ, խակ ամռան եղանակին համար ալ՝ ծակոտիկն ժանեակներով, կամ Պուրայի նրաննկուած մետաքսեզէն նիւթերով կերպ կերպ զարդեր կրնայ յօրինուիլ կարողին ճաշակին համեմտա, որոնցմոտ երախտային պարանոցն եւ ուսերը մերկ չեն մնար, ո՞չ ալ հագուստին այդ մասերն անդաբրդ :

## ԴԱԲԱՔԸ ՄԵԿ ՀԱՐՑՈՒՄՆ

7րդ ՀԱՐՑՈՒՄՆ — Մարդ ուսելու համար կ'ապրի քէ ապրելու համար կ'ուսէ :

ՊԱՏԱՍԽԱՆԵՐԸ

Մարդու պէտք է ապրի մարդկացին , ընտանեկան , ընկերական պարտականութիւնները լիուլի կատարելու համար . առ այս պէտք ունի մատուոր եւ մարմնական մուռնդի . ուստի ուտել եւ ապրիլ իրարմէ սննդաժան կը նկատեմ . թէ պէտք չառեր ապրիլ կ'ուզեն՝ միմիայն ուտելու համար :

Բնականաբար կ'ուտաննք սպարելու հսմար, բայց երանի այն մարդուն որ կ'ասպի՞ն իր նմանեաց օգտակար ըլլարով։

9η Συρποιτήν. — Ο<sup>μ</sup>ρησκ ήδη πηγειμούρησι δια-  
μανείτερρ : Φωτισμούσιανηρρ, λαρδιά τε τα μέσην, ορεχόφε  
λιμφαρρηστήσιαν γράκουρρην μήναντε τούθι ορι : Λαταρρησιν απο-  
τισμούσιανηρρ, λαρδιά τε τα μέσην :

(1) Ήσην οιρήνακήν φρωγά Α, Β, Κ, ήταν οι αποκερυτεύσις στην ομιλητική φορητούτης έκδοση. Οι παθητές αρχίζουν την ηχητική διαδικασία με την επιφύλαξη της απόστασης.

(2) ՄԻՋՐԱՆ ՅՈՎՀԱՆՆԵՍԻՆԵԱՆ

## ՀԻՆՈՐԻՆԱՑ ԱՂՋԻԿՏԵՍ

ԲՈՅՆԻ ՄԸ ԶԱԴՈՒԿՆԵՐԸ

Վերջապէս ինք որ մինչեւ այն տաեն իր անտարբեր ընթացքով չէզոք կենալ կը թուէր, յանկարծ զործի մէջ նետուեցաւ, ըրաւ չըրաւ եղբայրը առանձին տեսնելու միջոցը գաւաւ, եւ միամարտար բերնէն փախցնել կեղծելով, զինուն եկած ծափորդութիւնը կարապետ աղային մէկի մէկիկ պատմեց:

Խեղճ մարդուն սիրտը փլաւ, եւ իր քրոջը ձեռքը փռնելով, երկայն ա՛խ մը քաշեց, Անուշիկըս, ըսաւ, քենէ ի զատ ո՞վ ունիմ աշխրքիս մէջ, մայրա տարիքն տռած իս չի հասկնար, մինակ դուն իս կը հասկնաս ու իս կը միփթարես, նայէ ինձի բան մը ըստն: Խեղճ մարդը չէր զիտեր թէ մօր մը սիրտը տղուն սրտին հետ կարունի եւ աղուն երջանկութիւնը բոլոր իր կեանքին նը-պատակն է:

Ա՛հ, Անուշ խօսք խտռնած եւ եղբօրը երջանկութիւնը խանգարած էր, ասոր փոխարէն գուրգուրանք կը զանէր: Քոյր եղբայր կը նմանէին բոյնի մը ձագուկներուն որ կառուցի անվնաս հարուածներ կը փոխանակնեն:

Սակայն տափկայ չէր նմաներ այն կտուցի հարուածներուն որ ձագուկները բոյնին մէջ իրարու կը չուայլեն: Թերեւս օգին մէջ համարձակ ուլոցով թուշոնը կարօւնայ հին օրերու տաքուկ բոյնին հեա՛ անցեալ կտքն ու կոփեր որ բոյնին մնացած չիշատակներու անբաժան մասը կը կազմեն: Բայց վստահ եմ որ Անուշ բնաւ պիտի չուզէր յիշել օր մը՝ այն նենգամիտ փոքրիկ խաղը զոր փորձեց իր եղբօր զիխուն խաղալ:

Միայն թէ, որչա՛փ տկար գոնուեցաւ իր եղբօր տոկուն բարոյականին առջեւ, իր փոքրիկ հաշիւները ի՞նչ չուտ օգը ցնդեցան: Կարապետ աղա, աղջիկտեսի ձախողութեան չափազոնցեալ պատմութիւնը իր քրոջ չարամտութեան չի վերապրեց, անոր վրայ անպայման վստահութիւն ունէր. մտքէն անդամ չէր կրնար անցնիլ թէ իրեն կրնար վնասել:

— Դուն հոդ մըներ, քուրուկ, նայէ ինաոր վրայ կելլենք, ըսաւ, քոյրը խրախուսել կարծելով:

Իսկ ինք ձախողուածքէն գրգուռելով, փոխանակ պաղելու աւելի բողբոքեցաւ:

— Ինձի կարապետ աղա թո՛ղ չըսեն, էյեր որ ան նազլը նազենիմ աղջիկը մօրս տունը հարս չի բերեմ, կը-սէր երկուքը մէյմը:

Իրիկուընով նաւալավար Պէտօին ետեւէն մարդ հա-նեց, ինքն ալ զիշերը մէկ աշքը բաց մէկ աշքը զոց քնացաւ. առտուն մութին ի լուսուն տեղէն ցատկեց, տանը մէջ ամէնքը արթնցուց: Իր դէմ առաջին անդամ ելլողը իր քոյրը եղաւ, որ իրեն պէս զիշերը կէս քուն կէս ար-թուն անցուցեր էր եւ կիմա զործերուն ելքին կը սպա-սէր:

Կարապետ աղա Խասդիւղցի նաւալավարին ճամբան կը նայէր: Միջագիւղ պիտի երթար իւր զործի լնկերոջմէն, Գամապար աղայէն, իր առնելիք աղջկան եւ մնալուն գաղտնիքը հասկնալու համար:

Անուշ մէյմէկ բան պատճառ կ'ընէր, Կարապետ ա-դայի բոլորտիքը կը ալքաթէկար, որպէս զի եղբօրը հետ խօսքի բռնուի. բայց ան՝ մասպար եւ շուրջը դարձա-ծին անփոյթ, սենեակին մէջ վեր վար կը քալէր: Մէյ մըն ալ զարձաւ քրոջը ըստու:

— Աչքս դուռը մնաց, ճանըմ քուրուկ, մէյմը նա-յէիր սա Պէտօն ո՞ւր է:

— Կուգայ, կուգայ, ուր որ է՝ հիմա մէջանեղ կել-լայ, պատասխանեց քոյրը:

— Օրը իրինկան եղաւ, եկող գացող չի կայ:

— Մեղայ, օրը իրինկուն եղաւս ալ ի՞նչ է, կայ-նէ որ մութը ձեղքուի:

— Դուն նայէ մէյմը, ինչո՞ւղ պէտք:

— Աղչափ արտո՞րք է:

— է՛, չէ. գուն մէյմը նայէ:

— Զը սատկեցաւ ա՛ ո՛ր որ է՝ հիմա երեւան կել-լայ:

— Հիմա բան մը պիտի ըսէի:

— Էսէ, աղբարիկ, ըսէ, մի քաշուիր:

— Քուրո՞ւկ, ցե՞ս հասկնար, ատենին երթամ, ի-մանամ, ի՞նչ կ'ըսեն եւ աղջիկնին մնզի չեն խտար:

— Զե՞ն խտար մի, ի՞նչ, քե՞զի չեն խտար. ո՞վ չի տար. խելք չունենամ որ հաւատամ. դուն ալ անանկ գիտ-ցիր որ չեն խտար. որը՞ կուգես, քա՞նի հատ կուգես. մէկին տեր տառը, քսան, հարուր:

— Դուն ըսիր նէ:

— Ես անանկ բան չըսի:

— Զըսի՞ մի՞:

— Զէ՛, չըսի, սխալ լսեր ես:

— Էսի՞ր:

— Էսիր կըսեմ կոր:

— Էսի՞ր, չըսի՞ . աղէկ ա՛, քանի որ լսեր ես, ինչո՞ւ կը կենաս. երթալիք ունիս նէ ատեն տուաջ ել գնա:

— է՛ հա, կերթամ:

— Հա՛ եա՛, գնա՛, ուշ չի մնաս:

— Հասկցանք, կեցիր Պէտօն զայ որ երթամ:

— Պէտօնին ի՞նչ կը նայիս, անոր զալիքը չի կայ:

— Զէ նէ մի ետեւէն մարդ չի խրկուեցաւ:

— Աղէկ որ զիտար, չի խրկուեցաւ եա՛, ի՞նչ հաս-կըցար:

— Անո՞ւշ . . . :

— Սանքի ես ետեւէն պիտի վազէի:

— Անո՞ւշ . . . :

— Հայտէ իսկէլէն իջիր աէ, խաելիսդ ալ ես քաշեմ:

— Անո՞ւշ . . . :

— Ինտոր է նէ, ան չըլթիկին քեզ կը հասցնեմ, մի վախնար:

— Հերիք չէ՞ քուրուկ, ալ հերիք չէ՞ անուշը:

— Ես ի՞նչ զիտամամ, կարգուելու մը ետեւէ ես ի՞ն-կեր, ալ աշքիդ բան մը չի հերեւար կոր: Անուշ, Անո՞ւշ,

Անո՞ւշ . Հապարէ աշխարք եկած չըլլայի տէ , սա Անուշ  
անունն ալ չեղած ըլլար :

— Ի՞նչէ՞ն , քուրուկ :

— Հապա նայէ՛ , միաքդ ուր տեղուանք կերթայ  
կոր . Պէտօին ետեւէն մարդ խրկեր եմ , չեմ խրկեր , հի-  
մա մարզըդ մէջտեղ կելլայ տէ կը տեսնաս : Վայ վա՛յ ,  
վա՛յ , վա՛յ վա՛յ վայ :

— Ասանկ է հա՞ . ես ալ հետդ աղբար չեմ :

— Ե՛ , Ե՛ , մի՛ ըլլար . եղեր ես տէ աղբարոթեսնդ  
ի՞նչ խերը տեսանք :

— Եա՞ . . .

— Հապա ես ի՞նչ զիանամ , խաերխճի , պալրխճի ,  
մենէ աղէկ են : Նայէ՛ Մըկըրը , ինչուան իր քուրը Պէ-  
տօին զլուիրը չի հանից , ի՞նք աշխըրքի անունը չի տուաւ :  
Երնեկ քեզի , Գոհար , վույ վա՛յ մեղքիս , մենք ալ մա՞րդ  
ենք , էլք մերն է որ փալան չունի :

— Վա՛յ քուրուկ , վա՛յ :

— Է եա՞ , պարէ ի՞նչ որ պիտի ընես՝ որ առաջ ըրէ ,  
մենք ալ հոգերէդ խալսինք երթայ :

— Ի՞մ հոգէս :

— Հա՞ , քու հոգէդ :

— Ի՞մ , ի՞մ հոգէս :

— Քու , քու հոգէդ :

— Էսել է քեզ հոգ ըրած չունինք :

— Ո՞վ գիտէ :

— Ո՞վ գիտէ մի , ես գիտեմ նէ՞ :

— Աղէկ ա՞ , դուն որ գիտես , եղաւ գնաց , մեղք  
որ մենք չենք գիտեր :

— Է շիտակը , զրցնել տուիր , ես կ ուէի տէ՝ քեզ  
րա՞ցը մի պիտի ձգէի :

— Կուզես ձգէ , կուզես մի՛ ձգէր . իմ հոգս ալ քե-  
զի՞ են տուեր . աս աշխըրքիս մէջ ամէն մարդ իր զիսուն  
ճարը կը նայի : Անանկ է եա , քեզի՞ ի՞նչ . հոգ մըներ ,  
Աստուած ամենուս ալ ողորմած է :

— Հոգ չընեմ , ի՞նչ կըսես , քուրուկ , բերնէդ ելածը  
ականջդ կը լսէ՞ կոր , հոգ չընեմ , ատ ի՞նչ ըսել է . հա-  
պա՞ , ո՞վ հոգ ընէ :

— Ի՞ւֆ :

— Քուրուկ , սա միաքդ ի՞նչ է նէ , բաց ըսէ որ  
հասկնամ :

— Նայէ ախպարիկ , Պետօն չելլայ գոյ :

— Պետօն մի :

— Հա , հա , Պետօն , կելլաս ճամբէդ ետ կը մնաս :

— Ապրիս քուրուկ , երեսդ ճերմակ . նամէ պատաժ  
խօսքդ որ մնաց՝ լման ըրէ : Վա՛յ ինձեւ պէս պարզուող  
աղբարոց զիսուն , ինձի պէս աղբարոց պատաժ պատիլ  
Նայէ մէյմը սըլոր , քեզ մաքէս անցաւ իր եմ : Հոգս ը-  
րեր եմ , ինտո՞ր ալ բերանդ վրայ գնաց , ատ խօսքը ը-  
սիր : Հսէ նայիմ . Էսնափին ո՞րը մնաց՝ ո՞ր պիտածու-  
նըս , որո՞ւ խօսքը ըրի տէ հաւնեցար : Հոգս ուսւնամ մարզու  
չիս հաւնիր , նորիլուկ ճօվինօներ կուզես : Աղէկ ա՞ ,  
միաքդ ատ որ է , ըսէ , քեզի համար Ռւզուն-Զարշին  
ապսպիրենք , ուզածիդ պէս հատ մը չարխէն քաշել տանք :

— Հէմէն կարգըս կատարէին տէ , առարւընով բե-  
րանըս բացած չըլլայի :

— Եա՞ :

— Ես ալ քո՞ւր եմ , ըրած խօսքերըդ ախպօր մը  
խօսքի՞ն են :

— Տէ՛ , տէ՛ . անսանկ խօսք չըլլար , ինչուան հիմա  
ձայն չի հանելո՞ւս կը խարուիս կ'որ , ալ երկան ըրիր :  
Սխալօր մը ինկածը ըրի , ձեռքէս եկածը եսիս չի ձգեցի :  
Սիրս հանդարատ է , ճակատըս բաց է . հէմ մինակ ան  
ատենը չէ , հիմա հա՞ , ըսէ , ուզածդ քեզի առնեմ :

— Օ՛խ . . . չուլէ քօլքիկ թող ըլլայ , փատէ մօմիկ  
թող ըլլայ , թէք թող ըլլայ , թող ըլլայ , հէ՛ , Զեմ վլոթ-  
կիր կոր ա , ելլամ խենդ խենդ չարժեմին մէկը առնեմ ,  
ո՞վ գիտէ ո՞վ :

— Ի՞նչ ըսել է ո՞վ գիտէ ո՞վ : Կակիկին մասալը  
գարձուցիր , հաւնիս ի՞նչ պիտի ըլլայ , չի հաւնիս ի՞նչ  
պիտի ըլլայ . ամէն մարզուն քիթը բերնին վրայ է . ա-  
մէն մարդ երկու աչք ունի , երկու ականջ ունի . հերիք  
է որ էրիկ ըլլովը քանի մը փարա ունենայ , ձեռքը բե-  
րանը հասնի :

— Հօշ մեր առնը Այնօրօղի գանքն է , էրքէկ կա-  
տու մը անգամ մտած չունի . կըսես կըսես դուն կը լը-  
սես : Մարըս վրայ կիյնայ , Թաթիփչէն վրայ կիյնայ ,  
դուն կիյնաս . չյշտեմ ի՞նչ է . առնելիք եռմուռախըս  
ժամէն ելլալուն անգամ չեմ տեսած :

— Իրա՞ւ :

— Է եա , մանչ աղջիկ կընեն չեն ըներ իրար կը  
հանդպցնեն , ի՞նչ գիտցար :

— Խելք չունենամ տէ հաւատամ , պառաւ կնկան  
խօսքիր :

— Գիտածուն ունիս՝ զուն ունիս . էսնավներ ունիս՝  
զուն ունիս : Գիտածունդ ալ քեզի , էսնափդ ալ քեզի ,  
բարով վայելիս : Մեր ատանը էշիկէն ներս էրիկցու մարդ  
մտած չունի՞ եա , ես ան նայիմ :

— Վա՛յ կիտի էրիկմարդութիւն վա՛յ . ի՞նչ օրերու  
հասանք , ողորմած Աստուած : Աղջիկտեսի տեղ էրիկտես  
հէ . Ե՛ շիտակը , աս ալ զէշ չէ . ըսել է հաւնիս , հաւնիս  
հաւնածդ պիտի առնես : Աղէկ , ըսնեմ որ ատանկ մէկիկ  
մէկիկ ակուայիդ զարկիր , ատանկ հաւկիթ էրիկը զիսուդ  
խե՞ր պիտի բերէ :

— Զըմ . . . ը՛ . ը՛ :

— Է հատէ ատ քու ուզածդ ալ ընենք , հասկցայ  
մտամախ մը կուզես կոր . նայինք որ եսքը փիւշման  
ըլլաս :

— Բանի որ մէկտեղ ես , ինչըս փիւչման ըլլամ :

— Ա՞ս ի՞նչ ըսել է . մեր տունը նոյ Նահապետին  
տապա՞նն է որ համուողը հոն թխմուի կինայ . է քուրուկ ,  
կարգըւեցար մի , դուն մէկիկ , ես մէկիկ :

— Զըմ . . . ը՛ . ը՛ :

— Ի՞նչ գիտցար , պէտք ըլլայ նէ , զատուինք՝ զատ  
տուն տեղ պիտոր ըլլանք :

— Զըմ . . . ը՛ . ը՛ :

( Ծաբունակէլէ )

Skr Լրագրոյս Ա. ԱՄԲԱՑԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԵԱԿԱՆ  
( Նախակին ՊԱՐԱՏԱԿԱՆ ՏԱՐԱՐԱՅ )  
Կ. Պոլիս , Սուլքան Համամ 14.